ԿԱՐԳ ՏԱՐԻ ԹԻՒ 977 — Կ. ՊՕԼԻՍ — ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕԳՈՍՏՈՍ 30/12 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1904 — 2 ՊԷՅԼՊ 1322 — 30 ԱՂԼՍՔՈՍ 1320

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՑԵՐ ԵՒ ՑՆՈՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՅԱՐՈՒ ԿՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՅԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիայի մեծաքաղաք, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր։

Մանզումէ Էֆքիար

ՀԱՅԱԲՆԵՐԻՆ ԱԶԳԱՅԻՆ, ԳԱՂԱՓԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افكار
ارمنيجه يوى وسياسى غزتەدر
صاحب امتيازى : اوهانس قريم
ادارەخانه : باب عالى جادەسنده نومرو ۳۸

ԳԻՆԸ ԱՐԱՐԱԾԱԳՐՈՒԹԻՒՆ
Տարին — Վեցմիսեայ
Գաղութի համար 80 ղր. 50 ղր.
Գաւառներու համար 108 » 60 »
Արտասահմանի համար 25 ֆր. 13 ֆր.

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ տեղամի համար, տողը 6 ղրուշ,
Մէկ տեղամի աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՕՐՈՒԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Անգլիոյ արտաքին գործոց Նախարար Լորտ Լէնսդաուն փափաք յայտնեց տեսակցելու Ֆրանսայի արտաքին գործոց Նախարար Մ. Տելքասէի հետ, և տեսակցութեան վայրը ընտրելու գործը Մ. Տելքասէի Թողուց, կա՛մ Լոնտոնի մէջ, եթէ կը հաճի, կամ հարաւային Ֆրանսայի ծովեզերեայ մէկ քաղաքին մէջ։

Եւրոպայի արտաքին աշխարհագրութիւնը ա՛նքան խաղաղիկ և ա՛նքան անգործ է հիմա որ երկու հզոր Տէրութեանց արտաքին գործոց Նախարարներուն տեսակցութիւնը չի կրնար կարեւոր նպատակ ունենալ։ Բայց— քանի որ հարկ տեսեր է Լորտ Լէնսդաուն—ամէն պարագայի մէջ այս տեսակցութիւնը կրնայ միմիայն խաղաղասիրութեան ծրագրի մը չուրջ դառնալ, զոր օրինակ, համաձայնութեան ճամբայ մը փնտռել, միկոց մը հարթել ներկայ երկու պատերազմիկ Տէրութեանց գործերուն առթիւ։

Թէ՛ Անգլիոյ և թէ Ֆրանսայի Խորհրդարանները իրենց ամառնային արձակուրդը կը շարունակեն, և բաւական ժամանակ կայ դեռ անոնց բացուելուն։ Այս երկար միջոցին՝ Դիւանագէտները և Պետական մարդիկ, Եւրոպայի մէջ, իրենց խոհեմութիւնը ունին միայն իրենց առաջնորդ, քանի որ իրենց երկիրներուն արտաքին աշխարհավարութեան վրայ ա՛յ հարցապնդումի պարտաւոր են պատասխանել, և ոչ ալ իրենց Խորհրդարաններուն կարծիքը առնելու դիւրութիւնն ունին, քանի որ ո և է սահպղտական պարագայ մը ալ չկայ, զանոնք ժամանակէն առաջ նիստի հրաւիրելու։

Նախարարական տեսակցութիւնները նոր բան մը չեն Եւրոպայի մէջ, մանաւանդ հիմա որ խաղաղութեան և խաղաղասիրութեան ճառագայթները ամէնուն դէմքին վրայ կը փայլին առատօրէն, և հեռաւոր Ասիոյ մէջ մղուած սարկաւ պատերազմը ա՛լ աւելի սիրելի կ'ընծայէ խաղաղութեան բարիքները։

Միայն եթէ նկատի առնելու կէտ մը կայ, ա՛յն է թէ Ծ. Արեւելքի հետ Եւրոպական վաճառականութիւնը խիստ կայուն վիճակի մը մէջ է, և որովհետեւ Ցալուէն ետքը Թայլէն ալ վճռական բան մը չորոշեց, և ոչ ալ Հունաստանին պիտի տրուի, Մուքտէնի մօտ, զէնքերուն բախտը վճռելու պատիւը, կը հետեւի թէ բաղմամեայ պատերազմին պատճառաւ, վաճառականութեան արդի լճացած վիճակը աւելի պիտի կնճռոտի, և նաւային ու առեւտրական ստուար չահեր պիտի կորսուին դեռ անորոշ ժամանակի մը համար։ Տնտեսական պայքարներու արդի արագ և նեղացուցիչ կացութիւնը անխուսափելի կերպով ուշադրութիւն կը հրաւիրէ, երբ անպատճառ պարագաներ մէջտեղ ելնեն վաճառականութեան առթիւ։ Տարիներէ ի վեր, յորմէհետէ Զինաստանի և Ճաբոնի առեւտրական հաղորդակցութիւնները հակայ քայլեր առին Եւրոպայի և Ամերիկայի մէջեւ, և պիտակին դրամագլուխներ յատկացուեցան այդ գործին բարւոք ընթացքին համար, բնական է թէ մասնաւորութիւնը մեծ կ'ըլլայ երբ վաճառականութիւնը կը կորանցնէ այն կողմերը գրեթէ իր շարժելու կարողութիւնը անգամ։ Մինչեւ Նանանդները միմիայն իրենց առեւտրական քաղաքականութեան կռուան մը ունենալու նպատակաձեռք դրին Փիլիպեան կղզեխումբին վրայ, որ ճաբոնական եւ չինական ծովերու հետ իր ունեցած մօտաւորութեամբը սակմանուած էր առեւտրական ախոյեանի մը նախանձելի դիրքը ալ Ատլանտեանի հիւսիսային կողմը գտնուող Մեծ Տէրութեան։ Բայց նոր կղզեխումբը տակաւին բնաւ օգուտ մը չէ ընծայած ամերիկեան վաճառականութեան, որովհետեւ անոր ստացման առաջին վայրկենէն իսկ գրեթէ խանգարուեցան Ծ. Արեւելքի հետ կանոնաւոր յարաբերութիւնները։

Ահա թէ ի՞նչպէս նոյն իսկ առեւտրական քաղաքականութիւնը, վաճառականութեան փոխադարձ մրցումի ոգին խաղաղասիրական քաղաքականութիւն մը պարտաւորիլ կ'ընէն, նոյն իսկ աշխարհի շատ հեռաւոր ծովերուն վրայ։

Ծ. Արեւելքի հետ ամէնէն աւելի առեւտրական հաղորդակցութիւն ունի Մեծն Բրիտանիա, հանդերձ իր գաղթավայրերով. իրմէ վերջ հաւասար չափով կուգան Ամերիկա եւ Գերմանիա։ Ֆրանսա երրորդական է, հա՛ն ալ, բայց ազնիւ եւ սուղ վաճառքներ ու փոխադրութիւններ, ինչպէս մետաքսեղէններունը, գրեթէ իրեն կը վերաբերի, եւ վաճառականութեան այդ ճիւղը Ֆրանսայի ներքին անտեսութեան մէջ, անոր գործաւորական կեանքին մէջ շատ փափուկ եւ շատ չահաւոր դեր մը կը կատարէ։ Զինաստանէն ու Ճաբոնէն ներածուած խամ մետաքսը ընտիր կիսաւուածանկարներու փոխարկուելով Զինաստանի և Ճաբոնի կը վերադարձուին մեծ մասամբ, գործ մը որ դրամ կը չինէ բիւրաւոր Ֆրանսացիներու համար։ Վեցեսթը ամիսներէ ի վեր Լիոնի հանրածանօթ մանարանները պակսեցուցած են իրենց աշխատութեան քանակն ու որակը, եւ շատ գործաւորներ եւ ուսիներ Ֆրանսայի պայծառ երկինքը դիտեցին և սիրաբանութիւններով ժամանակ անցուցին գարնան և ամրան մեծագոյն մասին մէջ։ Գերմանիա եւ Աւստրիա իրենց զինագործարաններով վաճառականութեան թերին մասամբ կը լրացնեն։

Բայց ամէն պարագայի մէջ վաճառականութեան երեսէն հիմա ամենէն աւելի նեղուողը Անգլիան է, ուստի պարտիկակ չի թուիր Լորտ Լէնսդաունի բաղձանքը իր ազնիւ պաշտօնակցին՝ Մ. Տելքասէի որպիսութիւնը հարցնելու համար, նոյն իսկ եթէ դիմումին արդիւնքով գինկալութիւնը չպակաչի։

* * *

Վիլհէլմ կայսր իր հայրական ցնծութեան բուռնդակ թափով Ալեքսանդրիոյ մէջ բաժակ առաջարկեց իր Օգոստափառ կողակցին կենացը, աւետելով պաշտօնապէս իր զառակին՝ Ֆրիտրիխ Վիլհէլմի նշանախօսութիւնը, Մէքլէնպուրկ-Շվերինի Սէսիլիա գեղանի իշխանուհիին հետ։ Ընտրութիւնը իր ազատ կամքով կատարեց գերման գահաժառանգը, որուն իր հաճութիւնը նուիրեց Օգոստափառ գերման կայսրը, որուն լայնախոհութիւնը շատ մեծ է ընտանեկան գործերուն մէջ ալ։ Հայրենասէր Գերմանացիք շատ ուրախ են որ գերման գահաժառանգը արդասանէն չընարեց իր կէսը։ Մէքլէնպուրկի իշխանական Տունը, թէեւ ծագումով Տեւտոնական չի կարծուիր, Գերմանիոյ մէջ շատ հին Տուն մըն է, և Հոհէնձոլլերներուն հետ հինէն ի վեր կապակցութիւն ունի։ Գերման կայսր մեծ-մօրը մայրը, գեղանի Թագուհին Լուիզա, որ Նարոլէոնեան Թուականին կարկառուն դէմք մըն էր, Սէսիլիա իշխանուհիին ընտանիքին Շթրէլից ճիւղին կը վերաբերէր։ Լուիզա Թագուհին կը վարէր Բրուսիոյ ճակատագիրը Եէնայի օրերուն։ Բայց ինքը չտեսաւ Գերմանիոյ վերականգնումը 1813ին, և Բրուսիոյ Մեծ Տէրութեան կարգ անցնիլը։ Մինչեւ այսօր գերման ազգը խորին յարգանքով և սիրով կը խօսի Լուիզա Թագուհիին վրայ, որուն սերունդէն նոր իշխանուհիի մը ճակատագիրը երբ այսօր գերման կայսրութեան ճակատագրին կը միանայ, երբ, Վիլհէլմ կայսր Ալեքսանդրիոյ մէջ բաժին նման, «Գերման կայսրութեան մէկ ճառագայթը կ'ինայ Մէքլէնպուրկ-Շվերինի մէկ իշխանուհիին գլխուն վրայ», բոլոր Գերմանք ցնծութեան մէջ են։

Գերման կայսրը ինք ալ ամուսնացած է գերմանացած Շլէզվիկ—Հոլշթայնի իշխանուհիի մը հետ, որ այսօր Աւկուսթա Վիքթորիա Օգոստափառ կայսրուհին է։ Այլեւս անցած են այն ժամանակները, երբ Եւրոպայի մէջ իշխանական Տուներու ամուսնութիւնները քաղաքականութեան պահանջումներուն համեմատ կը կազմուէին։ Սլեզվիգայի բաժակառուին մէջ Վիլհելմ կայսր գովեստ կարդաց կայսրուհիին կնոջական և ընտանեկան առաքինութիւններուն, այսպէս ի վեր հանել ուզելով բուն Գերման իշխանուհիի մը բարեմասնութիւնները, տիպար կին մը և մայր մը ներկայացնելով իր ամուսինը, մայրութեան և կնութեան պարտաւորութիւններու բարւոք ծառայութեան մէջ դնելով կայսրուհիին փառքը և մեծութիւնը։ Ժողովրդականութեան մասին Լուիզա Թագուհիին նմանցուցին, յայտարարելով թէ կայսրուհին այդ ժողովրդականութիւնը չտած է աղքատներուն և նեղուածներուն օգնելով, և դիտակից ըլլալով ընտանեկան զգացումին, որ Գերման ժողովուրդին սրտին շատ մօտիկ է։ Շլէզվիկ-Հոլշթայնի իշխանուհին Գերման կայսեր օժիտ բերաւ իր գեղեցկութիւնը, սրտի և մտքի բարեմասնութիւնները, և Գերման հայրենասիրութիւնը։ Ն. Վեհափառութիւն այսպէս անուղղակի կերպով իր հայրական խրատները տուաւ իր ապագայ հարսին, նո՛յն այն Ալեքսանդրիոյ քաղաքին մէջ, որ երբեմն կեդրոնն էր Գերման կայսրուհիին հանգուցեալ հօր՝ Աւկուսթէնպուրկի Ֆրիտրիխ իշխանին։

ԵՐ. Տ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Տէ՛ր Խմբագրապետ,

Գարթալի մասին Տիրայր վարդապետին գրածները կարդացի։ Բայց մէկ կէտը մանաւանդ իմ ուշադրութիւնս հրաւիրեց։ Կ'երեւի թէ Վարդապետը դժգոհ մնացած է Գարթալցիներուն քաղաքավարութենէն, և իրը թէ յանձնարարուած նորեկ ուսուցչին կը յանձնէ, ինք ալ իր կարգին, մեր տղոց քաղաքավարութիւն սովրեցնելու հոգը։ Մենք թէեւ այդ ուսուցիչը չենք ճանչնար, բայց անոր պատուութիւնը գիտենք։ Գարթալցին անկեղ չէ որ քաղաքավարութիւն պիտի սովրի, ոչ ալ Տիրայր վարդապետին յանձնարարութեան պէտք։ Աղէկ կ'ընէր Արժ. Վարդապետը, որ փոխանակ իր սահմանէն դուրս ելնելով լեռները, ձորերը, սարերը, կաւերը նկարագրելու, բարքերու ճշգրիտ ուսումնասիրող մը ըլլար, բան մը սակայն որ նկարագիր կը պահանջէ։ Կ'երեւի թէ Գարթալցիները անքաղաքավար գըտնուեր են Հայր Սուրբին պատարագի հրաւիրելուն։ Սակայն գիտենք թէ Գարթալցիք քաղաքավարութեան պակաս մը չըրին Հայր Սուրբին, որ քաղաքավարութեան կարօտ կը հռչակէ զաւակները ա՛յն ծնողներուն, որոնք իրեն քաղաքավարութիւն ընելուն մէջ չթերացան, և այդ պաշտօնն ալ աղնուաբար և... միամտաբար կը յանձնէ նորեկ ուսուցչի մը, որուն երեսը ես տեսած չեմ, ինչպէս ըսի արդէն։

ԳԱՐԹԱԼՑԻ ՄԸ

ԱՐՏԱՔԻՆ

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Սպանեարի Սեպտ. 7ի խմբագրականեն

Զէ հաստատուած այն զրոյցը, զոր երէկ հրատարակեցինք, թէ զօրավար Բուրօքաթքինի վերջապահները փճացած են, և թէ իր գլխաւոր Բանակը մօտալուտ վտանգի մէջ է պաշարուելու։ Այդ լուրը Բեթերսպուրկէն կ'ուղարկուի, ուր ժողովուրդը յայտնապէս մտքի տրամադրութիւն մը ունի հիմա ամէն բանի հաւատալու։ Զարմանալի չէ որ Բեթերսպուրկի բնակիչներուն ջիղերը քիչ մը չափազանց թունաւորուած են հիմա։ Լիաւեանկի ճակատամարտին արդիւնքը Ռուսիոյ հանրային մտքին վրայ ազդեց իրրեւ բոլորովին անակնկալ հարուած մը։ Արտասահմանի մէջ, ուր կարելի է աւելի պաղարիւն գրտնուիլ եկած լուրերուն վրայ, մինչեւ վերջը ա՛նպէս նկատուեցաւ թէ Բուրօքաթքին դէշ կերպով յաղթուած է։ Բայց եթէ մենք Պատերազմի մասին մեր փափաքածին չափ չենք իմանար լուրերը, Բեթերսպուրկի մէջ ա՛լ աւելի քիչ կ'իմացուին անոնք։ Զախողուածները ծածկուեցան, կամ անոնց նշանակութիւնը թեթեւ ցոյց տրուեցաւ, իրարու եռեւէ հասնող չփոթ հեռագիրներու մէջ, որոնք լեցուն էին անիմանալի անուններով։ Միլիոնաւոր Ռուս հպատակներու համար տակաւին անհաւատալի կը թուի որ իրենց Բանակը կընայ պարտուած ըլլալ կանոնաւոր կռիւի մը մէջ Ծ. Ասիական Տէրութեան մը կողմէ։ Բայց առանց չափազանցուած տեսութիւններ ընելու անարակոյս Ռուսք մեծ տարտամութիւններ ունին մտահոգութեան և անձկութեան։ Ցայսմէն է թէ Բուրօքաթքինի մեծ Բանակին կացութիւնը անորոշ եւ վտանգալից է ծայրայեղօրէն։ Մարէշալ Օեսմայի մէկ նոր հեռագրին նայելով, Ռուսերուն մեծ մասը ենանդայ կը գտնուի։ Բայց այս մասն ալ հոն չի կրնար մնալ, քանի որ ճաբոնական գօտին կայ Ռուսերուն շուրջը. անոնք պարտաւոր են նահանջել, նահանջել, դա՛ռնալ եւ միշտ նահանջել։ Բուրօքաթքին այս բայը պիտի խոնարհէ մինչեւ որ Մուքտէնէն ալ հեռանայ, եւ անկեղ ալ քաշուելուն դիւրի ապացոյցներ կան մէջտեղը։ Ռուսք բարեբախտ պէտք է համարին իրենք զիրենք որ չենկան Բուրօքաթքի պարտաստած ծուղակին մէջ եւ անաւար Սրտան մը տեղի չունենայ հոն, Մանչուրիոյ հեռաւոր դաշտերուն մէջ։ Իրողութիւն մը կայ զոր կարելի չէ ուրանալ ինչ որ ալ ըսուի ռուսական ռազմավարութեան ծրագրին վրայ, տարակոյս չկայ որ Բուրօքաթքին ռազմագիտական մեծ ճարտարութիւն ցոյց տուաւ իր նահանջը վարելուն մէջ։

Երէկի թուով Բեթերսպուրկէ եկած հեռագրի մը նայելով, Բուրօքաթքին կը տեղեկագրէ թէ դէշ վտանգը անցած է։ Բանակը ազատած է այն խիստ վտանգաւոր դիրքէն որուն մէջ գըտնուեցաւ երբ նեղ ճակատի մը վրայ ամփոփուեցաւ, եռեւէն ու կռնակէն ճաբոնական յարձակումներուն նշանակ եղած։ Վերջապահները ոչ միայն չեն փճացած, այլ դիմացեր են ալ, եւ չատ մնաս չեն կրած ճաբոնական թընդանօթահարութենէն։ Մարէշալ Օեսմայի տեղեկագիրը գրաւուած թընդանօթներու խօսքը չըներ, ուրկէց կարելի է մակաբերել թէ Ռուսք աշխատեր եւ իրենց դաշտային մարտկոցներուն մեծագոյն մասը իրենց հետ տարեր են իրենց քաշուած ժամանակ։ Ասիկա նոր նշան մըն է թէ Ռուսք թէև Լիաւեանկի առՁեւ պարտուեցան, բայց ոչ վհատեցան եւ ոչ կամալուծուեցան, բայց բաւական կանոնաւոր կերպով քաշուեցան, իրենց բեռները իրենց հետ տանելով։ Այս գործը չատ դժուար պէտք է ըլլայ։ Ֆրանսացի թղթակիցներէն մին կ'ըսէ թէ սեպտ. 1ին ռուսական պահակազօրքերուն խումբը 18 մղոն երեսի մը վրայ տարածուած էր։ Այս յայտարարութիւնը կենդանի գոյներով նկարագրած կ'ըլլայ այն պայմանները, որոնց մէջ տեղի ունեցան ճակատամարտները։ Այնքան հակայական ոյժի մը բեռները եւ ռազմանիւթերը թէ՛ խիստ չատ պէտք եղած ըլլան եւ թէ չատ մօտէն վտանգի ենթարկուած։ Ցաղթուած և վըհատեալ Բանակ մը դժուարաւ կրնայ հաւասար ըլլալ այդ գործին։ Բուրօքաթքին չատ օգտուեցաւ երկաթուղիէն։ Իր մթերքները այս միջոցիս Մուքտէնէն ալ դուրս կը հանուին աւելի հեռաւոր խարիսխ մը գտնելու համար։ Բայց ռուս հետեւակները և ձիաւորները մեծ մասամբ չեն կրնար գործածել հիմա երկաթուղիին գիծը, որ տեղ տեղ վնասուած է ճաբոնական և ռուսական ռումբերէն։ Անոնք պարտաւորուած են քալել, և ճամբան կրնան ունենալ անախորժ հիւր մը — Բուրօքթի բանակը, որ Ռուսերուն կռնակէն չի բաժնուիր, և անոնց հետ արշաւի մրցում կ'ընէ կարծես։ Բայց յայտնի է թէ պարզ վտանգ մըն է ասիկա, որովհետեւ վերջին լուրերը կը ցուցնեն թէ Բուրօքթի Ռուսերէն առաջ չէ յաջողած Մանչուրիոյ հին մայրաքաղաքը մտնել։ Ասկայն Մուքտէնն պաշտպանելի քաղաք մը կամ կէտ մը չէ։ Ռուսք հոն ոչ է ընդդիմութիւն պիտի չընեն. նոյն իսկ պարպումի գործողութիւնը սկսած է, և Ռուս բանակը կը պատրաստուի ա՛լ աւելի հիւսուն երթալ (Տես վերջին հեռագիրները)։ Կ'ըսուի թէ Ռուսք Թիլէնք ալ ամրացուցեր են։ Հետեւաբար այդ առթիւ միայն հեռաքրքիր եղած եմ, տեսնելու ձեր զաւակը որ իր հօրը կատարելութիւններուն հասնելու համար դեռ չատ ժամանակի կը կարօտի։

Կայծակեան այս դրուատիքէն չըլլացած՝ սկսաւ ժպտուն դէմք մը առնել որով աւելի ծաղրելի դարձուց (զինք։

—Հիմա, յարեց Էլէնի գրպանի նամակը հանելով, փոխանակ երկար բարակ խօսելու, այս նամակը տամ ձեզի, որուն մէջ պիտի գտնէք ամբողջ խաղցումը ձեր ու Հրաչեայի պայքարին եւ այս նամակին մէջ պիտի գըտնէք նաեւ ջախջախիչ յայտնութիւններ որոնք բաւական են թէ՛ Հրաչեան եւ թէ պահանջուած ատենապարգեւեանները չարաչար ամբաստանելու։

Կայծակեան անյագ հետաքրքրութեամբ ձեռք առաւ նամակը եւ իսկոյն յուսահատեցաւ. օտար լեզուով գրուած մը էր ուրկէ բառ մը իսկ չէր հասկնար։

—Աւա՜ղ տիկին, բացագանչեց, դժբախտաբար պիտի չկրնամ բան հասկնալ այս նամակէն, քանի որ չեմ կրնար կարդալ զայն. բայց կը հաճի՞ք քիչ մը լուսաբանութիւն տալ անոր նկատմամբ. ի՞նչ նամակ է եւ ո՞րու ուղղուած։

—Աւիկայ նամակ մըն է որ ուղղուած է Լիւքէնպուրկի հիւրանոցը իջեւանող աղջկան ծնողացը. աղջիկը հարիւր հազար ոսկիի հարստութիւն ունի եւ ծնողքը մեծահարուստ ընտանիք մըն է Իզմիրի մէջ։

Հարիւր հազար ոսկիին անունը լսելուն պէս աչքերը խոշոր խոշոր բացած դատիարակուհիին երեսը նայեցաւ Կայծակեան. դրամի զգացումը այն ատենան զօրաւոր էր այս արծաթապաշտ մարդուն վրայ որ պահ մը մոռցաւ գեղանի կնոջ նկատմամբ տածած տրիփը ու երազանքի մը մէջ կարծելով ինքզինք։

—Ի՞նչ կ'ըսէք տիկին, գոչեց, այդչափ հարուստ ընտանիքներ կա՞ն Իզմիրի մէջ։

—Անոր տասնապատիկը ունեցողներ անպակաս են և աղջկան թէ՛ մայրը և թէ հայրը մեծահոչակ հարուստներ են, պատասխանեց դատիարակուհին, ու սկսաւ պատմել նամակին պարունակութիւնը թէ, աղջիկը ինչպէս Իզմիրէն Պոլիս փախաւ մտասկարարին հետ ու Հրաչեային սիրտ տուաւ և այս վերջինն ալ մատակարարը սպաննելով անյայտացաւ և թէ ինչպէս ասոնց ամէնուն մէջ աղջկան՝ մտային խանգարումի մը ենթարկուած ըլլալը նշմարելով գրեց ծնողացը որ գան պաշտպանութիւնը առնձնեն իրենց զաւկին, որուն հասուած է Լիւքէնպուրկի հիւրանոցը իջեւանող աղջկան ծնողացը. աղջիկը հարիւր հազար ոսկի հարստութիւն ունի եւ ծնողքը մեծահարուստ ընտանիք մըն է Իզմիրի մէջ։

Կայծակեան մեծ անձկութեամբ ունկնդրեցէք ետք Էլէնի ըսածներուն,

—Ձեզմարտապէս տաղանդաւոր կին էք դուք, տիկի՛ն, ըսաւ անոր ձեռքերը կամաց մը բռնել փորձելով, այնչափ մեծ ու արժանապատիւ որ պիտի չքաշուիմ ձեր ձեռքը համբուրելէ։

Դասախարակուհին կեղծ մերժում մը ձեւացուց ու ծեր սրիկան ծաղրական պատկառանքով ներմ համբոյր մը դրոշմեց պլրուհիին ձեռքին վրայ, զոր ընաւ բռնելէ չդադրելով,

—Արդարեւ մեծ խրդաւանանք մը պէտք է գտնուի այս գործին մէջ զոր ձեր ուշիմ դատողութեամբ յաջողած էք կատարելապէս երեւան հանել, գոչեց. ինչո՞ւ աղջիկը սիրտ տայ անանկ բախտախնդիր սրիկայի մը. Պարգեւեան ինչո՞ւ առնը ընդունի անծանօթ աղջիկ մը և Միհենոյն ժամանակ այնչափ դրամ դիմանայ Հրաչեայի. ասոնց ամէնքը հիմա կը հասկնամ որ խեղճ աղջկան հարիւր հազար ոսկիին չուրջ լարուած դաւեր են և աղջիկը անպատճառ զոհն է մայրին խանգարումի մը։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՈՆԸ 160

ՍԻՐՈՎ ՄԱՀՈՒՆ

ՈՍԿԻՆԵՐՈՒ ՃԱՄԲՈՒՆ

ՎԻՊ

ՏԵՂԱԿՈՒՆ-ԸՆՏԱՆԵԱՆ ԿԵԱՆՔԻՑ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Դ.

Էլէնի յուսացածէն աւելի մեծ կը գտնէր յաջողութիւնը, և Կայծակեանի իրեն ուղղած քծինքները թէև ուղղակի չէր քաջալերեր, սակայն բացարձակապէս չէր ալ ընդվզեր անոնց հանդէպ ու լուռ համակերպութիւն կը ցուցնէր, որպէս թէ գրաւուած ըլլար խօսակիցին քաղաքավարութենէն ու հրապուրիչ տեսութենէն։ Եթէ Կռէկուառը չըլլար, դասախարակուհիին համար չատ դիւրին էր ամէն կարգի խաղեր բանալ այս չատ հարուստին գլխուն, որ անշուշտ ուրիշ կին տեսած պէտք չէր ըլլար, քանի որ այնչափ ջերմեռանդութեամբ կը փաթէր իրեն. և սակայն Կռէկուառը կար, ան հանրածանօթ սրիկան որ կրնար յանկարծ վաճառատունէն ներս մտնել ու գլխիվայր շրջել ամէն ծրագիր ու յաջողութիւն և պատռել դիմակը երեսէն՝ որուն տակ այնչափ կրցած էր ծախել ինքզինք։

Միհենոյն վախը պաշարած էր նաև Կայծակեանը որ դասախարակուհիին հետ այսչափ մտերմաբար տեսակցելով հանդերձ Կռէկուառին ներս մտնելն ալ մտքէ չէր հաներ և շարունակ պատրաստակ մը կը փնտռէր զայն քանի մը ժամուան համար հեռացնելու վճառատունէն։ Ուսի՞ մտքը տանջող այս հուսանականութենէն ազատելու և հանդարտ սրտով գեղանիին (?) հիրը վայելելու կանխահոգութեամբ, վայրկեանի մը համար ընդհատելով տեսակցութիւնը՝ վաճառատան պաշտօնեաներէն մին կանչեց ու որպէս թէ Կռէկուառին բացակայութիւնը չգիտնալով

—Կռէկուառը ո՞ւր է, հարցուց, քիչ մը ինծի դրէք։

—Ճաշի գնաց դեռ չեկաւ պատասխանեց պաշտօնեան։

—Ադ տղան ալ չկրցաւ ձգել դուրս մնալու սովորութիւնը, հիմա գնա՛ գաթր զինքը ճաշարանը կ'ըլլայ ուր Գր կ'ըլլայ, առանց ժամանակ կորանցնելու ուղղակի Ղալաթիա, Քրէթի Լիոնէն թող երթայ ու հինգ հարիւր սթերլինի չէք մը գնէ. շուտ շուտ կարելի եղածին չափ շուտ թող երթայ փոխարէնը վաղը կը զրկենք։

Կայծակեան այս միջոցով մտածեց ապահովելէ ետք Կռէկուառի բացակայութիւնը, դասախարակուհիին դարձաւ. չլմորած ակնարկով մը և սրտանոյշ հառաչներով,

—Հաճեցէք շարունակել ձեր պատմութիւնը, ըսաւ։

—Բայց կ'ուզեմ, հարցուց, հիմա Կռէկուառի խօսք մը ըրիք, ձեր զաւակը չէ՞ ան, ո՞ւր է չեմ տեսներ հոս։

—Այո՛ զաւակս է, պատասխանեց վաճառականը դժգոհ դէմքով մը, հոս չէ, դիմաց անցած է գործի համար և հազիւ մէկ քանի ժամէն կուգայ. բայց կը ճանչնայի՞ք զինքը եւ ի՞նչ պարագաներու մէջ։

Էլէնի Կռէկուառի բացակայութենէն քաջալերուած նոր այժ մը առաւ եւ հասկնալով որ հայրը զաւկէն կը նախանձի զինքը, դերը լաւագոյն կերպով գլուխ հանելու խորամանկութեամբ,

—Ինչպէս ըսի, յարեց Հրաչեայի, ձեր ու Պարգեւեաններու միջեւ եղած անցեալը սպիպած է գիւ գործին հետ առնչութիւն ունեցող անձանց ամէնքն չափ ջերմեռանդութեամբ կը փաթէր իրեն. և սակայն Կռէկուառը կար, ան հանրածանօթ սրիկան որ կրնար յանկարծ վաճառատունէն ներս մտնել ու գլխիվայր շրջել ամէն ծրագիր ու յաջողութիւն և պատռել դիմակը երեսէն՝ որուն տակ այնչափ կրցած էր ծախել ինքզինք։

Միհենոյն վախը պաշարած էր նաև Կայծակեանը որ դասախարակուհիին հետ այսչափ մտերմաբար տեսակցելով հանդերձ Կռէկուառին ներս մտնելն ալ մտքէ չէր հաներ և շարունակ պատրաստակ մը կը փնտռէր զայն քանի մը ժամուան համար հեռացնելու վճառատունէն։ Ուսի՞ մտքը տանջող այս հուսանականութենէն ազատելու և հանդարտ սրտով գեղանիին (?) հիրը վայելելու կանխահոգութեամբ, վայրկեանի մը համար ընդհատելով տեսակցութիւնը՝ վաճառատան պաշտօնեաներէն մին կանչեց ու որպէս թէ Կռէկուառին բացակայութիւնը չգիտնալով

—Կռէկուառը ո՞ւր է, հարցուց, քիչ մը ինծի դրէք։

—Ճաշի գնաց դեռ չեկաւ պատասխանեց պաշտօնեան։

—Ադ տղան ալ չկրցաւ ձգել դուրս մնալու սովորութիւնը, հիմա գնա՛ գաթր զինքը ճաշարանը կ'ըլլայ ուր Գր կ'ըլլայ, առանց ժամանակ կորանցնելու

պիտի չմնան։ Ուղղակի Խարպին պիտի երթան, և հոն պիտի սպասեն թշնամին, եթէ սակայն Բուրօքի չյաջողի միջին տեղ մը կեցնել և կռուելու պարտաւորել Ռուս բանակը։

Եթէ Ռուսք կարենան անվնաս Խարպին հասնիլ, երկար զինադադար մը պիտի ըլլայ, անպայմանօն կերպով, այսինքն պարագաներէն բռնադատուած։ Տարակոյս չկայ որ Ճաբոնցիք պիտի պարտաւորուին իրենց թշնամիներուն հետեւիլ մինչեւ Խարպինի առջեւ և կը յուսան թէ հոն ալ Լիաօեանկի յաջողութիւնները պիտի ունենան երբ ժամանակը գայ։ Բայց այսպիսի գործողութիւն մը ժամանակի կը կարօտի։ Վեց ամիսէն աւելի պէտք է դալ մինչեւ որ Մարէշալ Օեամայի բանակները ծովեզերքէն Թայցէ հասան, որ վերջապէս 150 մղոնի հեռաւորութիւն մըն էր։ Հիմակ մինչեւ Խարպին երթալու համար երեք չորս հարիւր մղոն տեղ կայ, և Ճաբոնցիք ո՛րքան հիւսիս երթան, ձմեռը անցընելու դժուարութիւնները կ'աւելնան։ Հետեւարար եթէ յառաջիկայ մէկ երկու շաբթուան մէջ չախչախել հարուած մը չարուի, հաւանական է որ անգործութեան բաւական երկար ժամանակամիջոց մը պիտի յաջորդէ վերջին շաբթուան կատաղի գործունէութեան։ Ճաբոնցիք կ'ըսեն թէ իրենց երկիրը պատրաստ է տակաւին երեք տարուան պատերազմի մը, եթէ հարկ ըլլայ։

Կացութիւնը հիմակ այնպիսի հանգամանք մը առած է որ Հաշտութեան առաջարկութիւններու խօսքը կ'ըլլայ բնականաբար։ Նշանակալից պարագայ մըն է որ Բեթերսպուրկի ազդեցիկ օրգաններէ մը այս մասին խօսելու կ'արտօնուի, և մէջ կը բերէ այն պայմանները՝ որոնց համեմատ Ռուսիա կրնայ յօժարիլ թշնամութիւնները վերջացընելու։ Պաշտօնական է թէ ոչ, ասկա խնդիր չէ, միայն թէ դիտելի կէտ մըն է որ ռուս օրգաններէ մը ինքզինքին կը ներէ յայտարարելու թէ Ռուսիոյ համար կարելիութիւն մը կայ Բորթ Արթուրը, Սամալիը և Քամչաթքան ձգելու, նաեւ Քօրէայի մէջ ամէն գերակշռութենէ հրաժարելու։ Օրգաններին այս թելադրութեան հակապատկերն է անշուշտ ռուս բարձրաստիճան պաշտօնատարին յայտարարութիւնը (Տես շաբաթ օրուան Մանզուկ), որով կը պնդէ թէ միջամտութեան ոչ է գաղափար պէտք է իրեւ ոչինչ մը մէկ կողմ նետել, և թէ մինչեւ որ ամբողջ գծին վրայ Ռուսիա յաղթող չըլլայ, Հաշտութեան մասին գաղափար յայտնելը տղայութիւն է։ Ճաբոնցիք ալ կ'ըսեն թէ երբեք իրենք առաջին քայլը պիտի չառնեն իրաւախոհութեան մը համար, բայց եթէ Ռուսիա պատրաստ է առաջարկութիւններ ընելու, նպաստաւոր կերպով նկատի պիտի առնուին Ճաբոնի կողմէ։ Հետեւարար կը վախցուի թէ երկու պատերազմիկներն ալ տակաւին տրամադիր չեն ետ կենալու այս բազմաձախս և կործանարար կռիւէն։ Բայց, ամէն պարագայի մէջ, կը յուսանք թէ պատերազմին նաւային մասը վերջացած է։ Պատճառներ կան կարծելու թէ Պալթիկի նաւախումբը պիտի չդրկուի, քանի որ յայտնի է թէ անիկա ոչ և է վնաս չի կրնար տալ Ճաբոնցիներուն, և աւելի չէզոքներուն պիտի վնասէ, և միջազգային խնդիր յառուցանելու պատճառ պիտի ըլլայ։ Լաւ է որ Ռուսիա միայն ցամաքի վրայ չափուի իր հակառակորդին հետ, և այն ատեն չէզոքներուն միջամտութեան երբեք առիթ չըլլար։

Գոհացուցիչ է իմանալ որ անգլիական յածանաւ մը կրցաւ գտնել Սուլէնմէնը և Բեթերսպուրկը, և անոնց հաղորդեց իրենց կառավարութեան հրամանները որ կ'ազատէ զիրենք ապօրինի պաշտօնէ մը։ Արդէն Ռուսիա իր նաւերը Ալանտեանի և ուրիշ ծովերու մէջ պահելով չի կրնար վնաս հասցընել Ճաբոնի հեռաւոր ծովեզերքներուն, և պարապ տեղը չեզոքներուն հետ խնդիր կ'ունենայ։ Աղէկ կ'ըլլայ որ այդ նաւերը իրենց տեղերը քաշուին, և ցամաքի վրայ իրենք զիրենք չափեն չափչփեն Սլաւները եւ Դեղինները։

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԼԻԱՕԵԱՆԿԻ ԿՈՒԻՆԵՐԸ

ՌՈՒՍ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՒՆԴԵՐԸ

ՄԵԾ ՊՅՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՒԵՐԸ ԳՏՆՈՒԱԾ

(Վերջին թղթակիցներ առնուած Ցուրպական թերթերեն։ Դեպքերը պատմուած իրենց կանոնաւորութեամբ եւ ստուգութեամբ։)

Բարիզի Ժուռնալին Թղթակիցը, որ ռուս նահանջող բանակին հետ կը գտնուի, Եանթայէ հեռաւեալը կը հեռագրէ, Սեպտ. 3 Թիւով.—

«Օգս. 31ի առաւելի նախճիրէն վերջ, երբ Լիաօեանկի ամրոցներուն առաջին գծին խրամները իրարու վրայ դիզուած դիակներու քանի մը խաւերով լեցուեցան, Ճաբոնցիք իրենց հրետանիի մարակոցները տարին ա՛յն բլուրներուն վրայ զորս առաւօտուն գրաւած էին։ Նոյն օրը կէս օրէ վերջ ժամ Չին ամոնց ռումբերը սկսան իյնալ Լիաօեանկի կայարանին և մերձակայ ռուսական քաղաքին վրայ, բայց խնայելով չինական թաղը։ Բոլոր զինուորական և քաղաքային պաշտօնատարները բերդին մէջ զբաղած էին անմիջական փոխադրութեամբ երկաթուղիի մեծաքանակ իրեղէններու։ Վիրաւորներով, ռազմամթերքներով և ուտելիքներով լեցուած հինգ հարիւրէ աւելի վագոններ կայարանէն ճամբայ ելան թշնամիին կրակին ներքեւ։ Բնակիչները որոնք մինչեւ այդ ատեն իրենց անական սովորական գործերով կը զբաղէին։ հիմակ սկսան փախչիլ անուսաբատով։

«Ռումբեր կը պայթէին ամէն կողմ, նոյն իսկ հիւանդանոցին վրայ, և նոյն իսկ հիւանդապահները կը վիրաւորուէին։ Ինքզինքս ազատելու համար պարտաւորուեցայ անցնիլ ռուսական գիծին մէջէն, ուր կեցուցին զիս։ Խաղաղ սպասաւորս և իր ձին իմ հետս էին, բայց բեռնաս կէսը կորսնցուցի փախուստիս միջոցին։ Ճաբոնցիք երկաթուղիի կայարանին վրայ իրենց կրակը առանց պակասեցնելու, սկսան նաև ռմբակոծել դաշտին բերդերէն ձեւացած ամրոցներուն երկրորդ գիծը։ Սեպտ. 1ի ամբողջ կէս օրին և գիշերը և Սեպտ. 2ի ամբողջ օրը անդադար և մոլեգին յարձակումներ ուղղուեցան կայարանին արեւմտեան կողմը հաստատուած զինուորական ամրութեանց բուն կեդրոնին դէմ, երկաթուղիի գծին շատ մօտիկը։ Նախճիրը անաւոր էր։ Թշնամին սուրներով կը յարձակէր ռուսական խրամներուն դէմ, բայց անոնց փորած հորերուն և ծուղակներուն մէջ կ'իյնար։ Երբ այս խորունկ ծակերը լեցուեցան օրհասականներով և մեռեալներով, ուրիշ Ճաբոնցիներ սոսկալի կերպով սկսան խուժել կոխկռտելով իրենց ընկերակիցները, մինչ ռուս հետեւակներուն շարքերը շատ մօտէն կրակ կ'ընէին անոնց վրայ սրածայր թելերու արտաքոյ կարգի շաղապատումներուն ետեւէն։

«Սեպտ. 2ին առաւօտուն Լիաօեանկի հիւսիսային արեւելեան կողմը—այսինքն Եանթայի և Թայցէ գետին մէջտեղը գտնուած ամբողջ միջոցին վրայ—տեղի ունեցաւ նոր ճակատամարտ մը, որ ռազմագիտական ահագին կարեւորութիւն ունէր։ Զօրավար Քուրօքի բանակը ջանաց ռուս բանակին նահանջը կտրել կողմնակի շարժում մը ընելով հիւսիսային արեւելքէն։ Կէս օրին Ճաբոնցիք յաջողեցան դրաւել Եանթայի ածխահանքերը, երկաթուղիին հետ զուգահեռական գծի վրայ։ Ռուսական ձախակողմը գլորեցաւ քիչ մը թշնամիին մոլեգին կրակին տակ, բայց ռուսական մարտկոց մը ածխահանքին մօտերը ռմբակոծեց, և վերջապէս Ճաբոնցիք պարտաւորուեցան գունդերու այս կարկուտին տակ ետ քաշուիլ չկրնալով առ այժմ հաստատուիլ հոն։

«Ե. Գունդին մէկ մասին հետ էի, որուն ծայրագոյն ձախակողմին դէմ յանկարծ խիստ կրակ մը սկսաւ, երբ նախորդ կռիւէն յոգնած քիչ մը հանգչիլ կ'ուզէինք և վիրաւորները դրամանել։ Ճաբոնցիք դարձան մեր կողմը։ Գնդակները սկսան չալել շառաչել այն յոգնած և վիրաւոր զինուորներուն մէջտեղ, որոնց մեծ մասը կը քնանային գետնին վրայ։ Առանց ոչ է ահուսարափի նշանի, մարդիկը իրենց զէնքերուն վազեցին, և սկսան ուժգնապէս պատասխանել յարձակողներու կրակին։ Եթէ այս վերջինները բազմաթիւ ըլլային, ապահովապէս ամէնքս ալ պիտի փճանայինք։ Այս պահուս ճակատամարտը դեռ կատաղութեամբ կը մղուի 12 մղոնէ աւելի տարածութեամբ ճակատի մը վրայ։ Վերջին քանի մը ժամերը կրնան դղի ըլլալ անակնկալներով.— մէկ կողմին համար աղէտք, և միւս կողմին համար յաղթանակ։ Առ այժմ բան մը չենք կրնար ըսել, միայն թէ Ռուսք յուսահատ կատաղութեամբ կը կռուին, և կարծես միտքերնին դրած են յաղթութիւնը անպատառ իրենց համար ապահովել։ Հապա Ճաբոնցի՞ք։»

*** Ահագին թիւով պահեստիներ ի զէն կոչելու կայսերական հրամանագիրները ի մօտոյ պիտի հրատարակուին Բեթերսպուրկի մէջ։ Կը յայտարարուի թէ բացի Սիպերիական երկաթուղին պահպանող զօրքերէն, 315,000 զինուոր զրկուած են Մանչուրիա Պատերազմին սկզբնաւորութենէն ի վեր, այս թիւին մէջ է նաև Ա. Զօրաբանակը, որ ամբողջութեամբ դեռ հասած չէ թշնամութեանց վայրը։ Բազմաթիւ օգնական նոր գունդեր պիտի զրկուին, այնպէս որ Հոկտ.ի վերջը 4րդ, 8րդ, 13րդ Զօրաբանակները, ընդամէնը 192,000 հոգի, պատերազմին վայրը հասած պիտի ըլլան։ Կը յայտարարուի նաև թէ Սեպտ. ամիսը չվերջացած պիտի ըլլան զօրավար Քուրօքաթքինի, որ մինչեւ հիմա 600 հատ ունի եղեր միայն։

*** Զանզիպարի բացերն էր որ ձեռք ինկան Սմօլենսք և Բեթերսպուրկ, որոնք ածուխ առնելու վրայ էին։ Գերմանական Քրօնբրինձ չզգենաւը հեռուէն զանոնք տեսած ըլլալով, վազեց իմաց տուաւ անգլիական Ֆորք յածանաւին, որ փութաց և գտաւ ռուսական չզգենաւերը եզերքէն երեք մղոն հեռի, բայց ածուխ չէին առներ այդ միջոցին։ Ֆորք Զարին հրամանները հաղորդեց անոնց, որոնք անմիջապէս խօսք տուին Եւրոպական չուրերը դառնալու։ Ֆորք իր չզգեմակոյկներէն մին ժամանակ մը այն կողմերը պահակ դրաւ տեսնելու համար թէ Ռուսք անմիջապէս իրենց խօսքը պիտի յարգեն և մեկնին։ Քիչ յետոյ չզգեմակոյկը ցամաք դարձաւ։

*** Թոքիոյի ֆրանսական դեսպանը պաշտօնապէս հաղորդեց ճաբոնական կառավարութեան թէ ռուսական Տիանա յածանաւը զէնքնկէց պիտի ըլլայ Սայկոնի առջեւ։

*** Պատերազմական Գրաքննութեան կեդրոնը Մուքդէնէն փոխադրուեցաւ Խարպին, ուր հետզհետէ կը հասնին Ռուս Բանակին բոլոր ջղերը։ Հաւանական կը նկատուի որ պատերազմական թղթակիցները չարտօնուին ժամանակ մը հեռագիր զարնելու։

*** Զօրավար Քուրօքաթքին և ծովակալ Ալեքսէյէ երկար խորհրդակցութիւն մը ունեցան ամրացուելիք նոր գիծերուն մասին։

*** Զօրավար Լէնէվիչ, որուն 30000 հոգիով Վլատիվոսթոքէն փութով Մուքդէնի վրայ գալը ծանուցուեցաւ, իր տեղէն չարժած չէ, և պիտի չչարժի ալ, քանի որ Ճաբոնցիք մտադիր են արշաւախումբ մը ղրկել Վլատիվոսթոքի և Սախալինի դէմ։ Պաշտպանութեան համար հոն պիտի մնայ։ Բեթերսպուրկի Սպայակոյտին կողմէ յայտնապէս ծանուցուեցաւ թէ պաշարման քանի մը խոշոր թնդանօթներ և մեծաքանակ ուտելիք Ճաբոնցիներուն ձեռքը ինկած են։

*** Մ. Արեւելքի ռուս զօրքերուն փոխադրութեան վերաբերեալ զօրավար Լըվաչով յայտարարեր է թէ, զօրավար Քուրօքաթքին 190,000 հոգի ունէր միայն, մինչ Ճաբոնցիք 250,000էն աւելի էին, և անոնց թնդանօթներն ալ խիստ շատ։

*** Այս տարի, բարեբախտաբար Ճաբոնի համար, նմանը չտեսնուած առատութեամբ եղած է բրինձի հունձքը։ Արտասովոր կերպով տաք ամառը նպաստեր է հունձքին, որ սովորական կանոնաւոր տարիներու միջինէն 20 % աւելի է։ Առատ հունձքերուն հետապակերը՝ Մանչուրիոյ յաջողական յաղթութիւններուն և Ճաբոնի արտաքին վաճառականութեան ծաղկեալ վիճակին հետ միացած, հանգստաւէտութեան և բարեկեցութեան ընդհանուր զգացում մը առաջ բերած է ամբողջ երկրին մէջ։

*** Եանճիական առաջարկ մը.— Ամերիկեան չզգենաւ մը երեք ընդծովեայ մարտանաւերով Քրօնշթատ հասաւ։ Այդ երեք ընդծովեանները ռուս նաւային իշխանութեանց տրամադրութեան տակ դրուիլ կ'առաջարկեն հետեւեալ պայմաններով.— կա՛մ այն է որ ռուս կառավարութիւնը ուղղակի կը գնէ զանոնք կլորիկ գումարի մը փոխարէն, կամ Ամերիկացի տէրերը յանձն կ'առնեն իրենց նաւաստիներուն միջոցաւ բանեցնել զանոնք Ռուսիոյ շահերուն համար, այսինքն յանձն կ'առնեն ընկղմել Թշնամիին մարտանաւերը։ Այս վերջին պարագային կը պահանջեն սակայն որ ռուս նաւային սպայ մը գտնուի իւրաքանչիւր ընդծովեայի մէջ իբր վերատեսուչ։ Իրենց ընկղմած իւրաքանչիւր ճաբոնական նաւուն արժէքին հարիւրին քսանըհինգը այդ Եանքի ծովասպասակներուն պիտի վճարուի։

Ամերիկեան ձեռներեցութեան այս տարօրինակ ներկայացուցիչները ի վերջոյ ըսին Քրօնշթատի իշխանութեանց.— «Բնականաբար կրնաք հիմա մեզ ձերբակալել, եթէ ուզէք, բայց պէտք է գիտնաք որ ձեր Պալթիկի նաւատորմը որուն կը փափաքինք գործակցիլ, խիստ վտանգներու պիտի ենթարկուի, որովհետեւ ճիշտ այս տեսակէն երեք ուրիշ ընդծովեաներ ալ չոգենաւով մը Ճաբոնցիներուն ղրկած ենք, միեւնոյն պայմաններով։» Բեթերսպուրկի Ներովային Խորհուրդը յատուկ նիստ գումարեց, որոշելու համար թէ ի՞նչ պէտք է ընել այս տրաառոց անակնկալ առաջարկութեան վրայ։

*** Բեթերսպուրկէ կը հեռագրեն թէ Ճաբոնցիք Լիաօեանկի շուրջ մղուած կռիւներուն ատեն իրենց վիրաւորներուն շատերը չկրցան վերցնել։ Ճաբոնական ռումբ մը սպաններ է երկու Գիւութեան Բոյրեր, երբ հիւանդանոցի մը մէջ վիրաւոր կը դարմանէին։ Ռուս զօրավար Մրօզովսքի վիրաւորուեր է երբ թէյ կը խմէր աստաւի մը մէջ կռիւին կարճատեւ մէկ դադարին ատեն։ Ռումբ մը պայթեր է հիշտ իր քովը, և մօտը գտնուող զինուորի մը թեւն ալ փրթեր է մէկ անգամուն։

*** Բօրթ Արթուրի հրամատար Զօր. Ադէսսէյի մօտը գտնուողներէն չինացի երկու թարգմաններ որոնց մին Շուչիեէնի և միւսն ալ Բալսնկրանի մէջ Ճաբոնցիներէն ձերբակալուած էին իբր լրտես, կախուեցան։ Բօրթ Արթուրէ հասնող Չինացիք կ'ըսեն թէ Ռուսերը թէ՛ ցամաքի և թէ ծովու կողմէն ընդհ. յարձակման կ'սպասեն։ Ճաբոնցիք Սեպտ. 2ին և 3ին դարձեալ բաւուն կերպով ռմբակոծեցին քաղաքը և Էրլանկշանի ամրոցին վրայ երկու թնդանօթներ անգործածելի ըրին։ Բօրթ Արթուրի մէջ ալիւրի գինը 10էն 4 ռուբլիի ինկաւ, այս օրերս հասած մեծաքանակ ալիւրին պատճառաւ։ Տէյլի Քրօնիքիլ թղթակիցը կը հեռագրէ Զիֆուէ թէ Բօրթ Արթուրը պաշարող բանակին վիճակը գոհացուցիչ չէ։ Ռուսերը առատ ուտելիք բերել կուսան։ Փախստականները կ'ըսեն թէ Ռուսերը կը յուսան միշտ որ հիւսիսային բանակ մը պիտի ազատէ զիրենք։ Զօր. Ադէսսէյ լերան մը վրայէն կը վարէ գործողութիւնները, այդ լերան բարձունքէն զանազան ամրոցները երկնցուցած հեռադրաթելերու միջոցաւ։ Ոչ-պատերազմիկները շարունակ ստորերկրեայ վայրերու մէջ կը բնակին։ Կ'ըսուի թէ Ճաբոնցիք Բօրթ Արթուրը յարձակումով գրաւելու անյաջողութեան պատճառաւ, պիտի փորձեն ուրիշ ճամբով ձեռք անցընել զայն։

*** Աղմկայոյզ զրոյց մը տարածուեցաւ Քարտիֆի մէջ։ Անգլիական կառավարութիւնը արգելքի տակ առաւ չորս հազար թօնօ կալլէսի լաւ հանքածուխ բեռնաւորուած Հանս Վէնցէլ անուն գերման չոգենաւ մը, կասկածելով որ այդ ածուխը բաց ծովու վրայ ռուս մարտանաւերուն յանձնելու համար բեռցուած էր։ Ճանձնակատարները յայտարարեցին թէ նաւուն տէրը հրաման ըրած էր դադրեցնել ածուխի բեռնաւորումը և նոր հրահանգի սպասել։ Իրենք կը կարծէին թէ այդ ածուխը Համպուրգ պիտի ղրկուէր։ Քարտիֆի մէջ կը կարծուի թէ Գերման Կառավարութիւնը վերջին ժամուն տուած էր այդ հրամանը, չէզոքութեան դէմ չգործուելու համար։

ԲԱՄԲԱԿԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ.— Վերջին առաջնապէն ի վեր առաջին անգամ ըլլալով բամբակի ճարտարարուեստը սկսած է փայլուն երեւոյթ մը առնել։ Պօսթընի մէջ 13000 գործաւորներ, որոնք առանց աշխատութեան կը մնային, գործի վերսկսեր են կամ պիտի սկսին քանի մը օրէն։ Ընդամէնը 75000 գործաւորներ վնասուած էին Ամերիկայի մէջ վերջին տագնապէն։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԳՈՔԹԵՆ ԵՎ ՔԱՓՕՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ՃԱՐՈՆՑԻՔ ԿԸ ԳՐԱՒԻՆ ԵԱՆԹԱՅԻ ԱԾԽԱՀԱՆՔԻԵՐԸ

ՔՈՒՐՕՔԱՔՔԻՆ ՄԻ'ՇՏ ԿԸ ՆԱՀԱՆՋԷ

ԿԱՐՕԳԱՏՆԵՐԸ

ԼՕՆՏՈՆ, 10 Սեպտ.— Ճաբոնական դեսպանատունը հետեւեալ հեռագիրը ստացաւ.—Ճաբոնական ձախ թեւը բուռն կռիւներէ ետքը, որոնք տեւեցին Սեպտ. 4ի և 5ի օրերը, գրաւեցին Եանթայի ածխահանքերը և Եուէմնցէյի բլուրը։ Կը կարծուի թէ Ռուսք Հունգեան հիւսիսակողմը քաշուած են։ Ռուսք Լիաօեանկը ձգելէ առաջ կրակի տուին երկաթուղիի կայարանին շրջակայ մթերանոցները։ Այսուհանդերձ Ճաբոնցիք դարձեալ մեծաքանակ պաշար և ռազմամթերք գրաւեցին։

ԹՈՔԻՕ.— Ռիւթէր կ'ըսէ.— Զօր. Քուրօքի կը տեղեկագրէ թէ Սեպտ. 5 երկուշաբթի օրուան կռիւէն ետք, Ռուսք Մուքդէն փոխադրեցին 10,000է աւելի վիրաւորներ և Լիաօեանկի շրջակայքը ձգեցին 3000է աւելի սպանեալ։

ԼՕՆՏՈՆ.— Տէյլի Մէյլ Մուքդէնի ռուս բանակին կեդրոնէն կ'տանայ հետեւեալ հեռագիրը, Սեպտ 8 Թիւով.— Ռուսերուն նահանջման միջոցին տիրող անկարգութիւնը դադրեցաւ։ Փոխադրութեանց վերջին զօրքերն ու հեծելազօրքերը բարեկարգութեամբ Մուքդէն ժամանեցին։ Ռուսաց նահանջը քիչ խանգարուեցաւ Ճաբոնցիներէն։

ՋԻՖՈՒ.— Ռիւթէր կըսէ թէ Չինացի փախստականներու առասպելներուն նայելով, Օգս. 26ին և 27ին, Բորթ Արթուրի թիւ 2 ամրոցին մօտ ականներ պայթելով, սպաննուած են բազմաթիւ Ճաբոնցիներ, ինչպէս հատ մը նշանակուած էր շաբաթ օր։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ.— Զօր. Քուրօքաթքին հետեւեալը կը հեռագրէ Զարին, այսօրուան թիւով.— Երէկ և այսօր թշնամին կողմէ զգալի գործունէութեան մը ոչ է ցոյց չտեսնուեցաւ։ Տեղատարափը միշտ կը շարունակէ անոնցանելի դարձնելով ճամբաները։

ԼԻԱՕԵԱՆԿ.— Կը տեղեկացնեն թէ Ճաբոնցիք թալլումներու պիտի սկսին։

ԼՈՆՏՈՆ.— Թոքիոյէ կը հեռագրեն թէ Բորթ Արթուրի դէմ որոշուած ընդհ. յարձակումը Սեպտ. 13ին (վաղուան) յետաձգուած է։ Ռիւթէր կըսէ թէ Ճաբոնցիք մեծ պատրաստութիւններ կը տեսնեն։ Բերդաքաղաքին պաշարման համար հիւսիսի բանակէն 20000 յատկացուած է։ Այս նոր զօրքերով, պաշարող բանակը 120,000ի կը հասնի։

ԲԱՐԻԶ.— Բորթ Արթուրի ռուս նաւաբաժինը դարձեալ դուրս ելաւ։ Ճաբոնական տորմիղը յարձակեցաւ անոր վրայ։ Այս ծովամարտին արդիւնքը յայտնի չէ։

ԼՈՆՏՈՆ.— Թոքիոյէն կը հերքուի այն լուրը թէ Մուքդէնի մէջ ճակատամարտ մը տեղի ունեցած է։ Մուքդէնի շրջակայքը խաղաղութիւն կը տիրէ։ Ճաբոնցիք Շաքէհօ գետը անցնելէ ետք դադրեցուցին իրենց հալածանքը և հրետանիին կրակը։ Ճաբոնական 40000 հոգինոց բանակ մը Մուքդէնի արեւմտեան կողմը բանակած է։

ԹՈՔԻՕ.— 20000 նոր զօրք և 35 թնդանօթ նաւ դրուեցան, պատերազմին վայրը երթալու համար։

ԲԱՐԻԶ.—Զօր. Քուրօքաթքին կանոնաւոր կերպով կը շարունակէ իր նահանջը։ Զօր. Մանտոֆ 42,000 զօրքով Մուքդէնի հարաւակողմը արգելք կըլլայ Ճաբոնցիներուն յարձակման։ Քուրօքաթքինի նահանջը հինգ թեւերու վրայ կը կատարուի։ Առաջին թեւը Թիէն-Լինկ հասաւ։

ԼՈՆՏՈՆ.— Ռուսք կրակի տուին Լիաօեանկի շրջակայ բոլոր գիւղերը։ Ճաբոնցիք ճակատամարտին ատեն պաշար, զէնք և ռազմանիւթ թէև ձեռք ձգեցին բաւական քանակութեամբ, բայց Լիաօեանկ հրդեհուած ըլլալով, հոն բան մը չգտան։ Թոքիոյէն կը հեռագրեն թէ Լիաօեանկի արիւնալի կռուին մէջ երկու կողմի կորուստները 50000ը կանցնին։

—Ռիւթէր կըսէ թէ 20000 Ճաբոնցի ցամաք ելած են Բոսիէթի ծոցը և Վլատիվոսթոքի վրայ պիտի քալեն։ Ինքզինքի մէջ մեծ ոգեւորութիւն կը տիրէ։ Ճաբոնցիք նոր զօրք, պաշար և ռազմանիւթ կը հանեն ցամաք։

ԼՈՆՏՈՆ.— Պէրլինէ կը գրեն թէ Ճաբոնական և Ռուս կառավարութիւնները կարեւոր յանձնարարութիւններ ըրին գերման գործակալներուն։ Ճաբոն 100000 հատ քաուչուկ օձիք, իսկ, Ռուսիա 100,000 վրան, 20,000 զոյգ ձեռնոց, բուրդէ կերպասներ և գլխարկներ յանձնարարեցին։

ԼՈՆՏՈՆ.—Անգլիոյ և Թիպէթի միջեւ դաշնագիրը կնքուեցաւ։

ՊԷՐԼԻՆ.—Երրորդ կարգի զօրավար Թրօթա կը տեղեկագրէ թէ Գերմանք յաղթութիւններ տարին Հէրէրօներու վրայ։ Բազմաթիւ Հերերներ, որոնց մէջ են երկու պետեր, սպաննուեցան։ Գերմանք գրեթէ կորուստ չունին։

ՎԻԵՆՆԱ, 9 Սեպտ.— Ռուսք առանց կռիւի կը քաշուին Մուքդէնէ, ուրկէ անդին կ'ամրացնեն Դէլինքը։ հազարաւոր Չինացի աշխատցնելով։ Ճաբոնցիներուն տեղեկագիրները կը ծանուցանեն թէ Բանքիարուի մէջ գըրաւեցին Ռուսաց 132 վագոնները՝ ուտելիք լեցուն, 58 վագոն ալ ռազմամթերք, և Զանքիրուացի մէջ 97 թնդանօթ, հազարաւոր հրացան, ռիվոլվէր և սուր։ Օքուի և Նօձրի զօրքերն ալ անցան Դայցէ գետէն։ Զօր. Քուրօքի կը յառաջանայ դէպ ի Փուչունչու, ուր Ռուսք կը պատրաստուին դէմ դնելու ՀունՀօ գետին հարաւային եզերքին վրայ։ Լիաօեանկի ճակատամարտին վրայ վերջին տեղեկագիրը կ'ըսէ թէ երկուսաթեք 60,000 հոգի ինկան։ Սեպտեմբեր 1ի ցերեկուան և գիշերուան յարձակման մէջ, 24 ժամուան միջոցին, Ճաբոնցիք 10,000 հոգի կորուսեր են։

ՊԷԼԿՐԱՏ.— Կառավարութիւնը եգիպտացորենի ազատ ներածութիւնը արտօնեց առանց պայմանաժամ որոշելու։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ.— Կը հաստատուի թէ ռուսական բանակին ստուար մասը երկուշաբթի իրիկուն հասաւ Մուքդէնի արեւելեան բլուրներուն վրայ, և իր ընթացքը շարունակեց դէպ ի հիւսիս։ Քուրօքիի բանակին յառաջխաղացութիւնը յապաղեցնելու պաշտօն ունեցող ռուսական վերջապահ գունդերը շատ դժուարութեամբ կը յառաջանան ճամբաներուն գէշ վիճակին պատճառաւ։

— Պաշտօնապէս կը հերքուի զօրավար Քուրօքաթքինի վիրաւորման զրոյցը։

— Վիլնայի կուսակալ Սվիատոպոլք Միրսքի իշխանը ներքին գործոց նախարար անուանուեցաւ հանգուցեալ Մ. Բլէվէի տեղ։

ՀՌՈՄ.— Իտալական հեռագրական գործակալութիւնը Թոքիոյէ հեռագիր մը կը հրատարակէ ծանուցանող թէ Ճաբոնցիք Եղ. օր Մուքդէն մտան առանց ծանր կռիւի։

ԲԱՐԻԶ.— Կը հաստատուի թէ Բօրթ Արթուրի նաւաբաժինը յանախ դուրս կ'ելլէ նաւանգիստէն և կը ռմբակոծէ ճարոնական գիրքերը, բայց միշտ բերդերու պաշտպանութեան տակէն չի հեռանար։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՑԸՐ շաբաթ իրիկուն ժամը 9ին, ընկերակցութեամբ Պէշիքթաշի Ս. Աստուածածին եկեղեցիին Թաղ. Խորհրդոյ անդամներէն Ց. էֆ. Ալալըմճեանի և Գալուստ էֆ. Աթլըեանի, Պատրիարքարանէն յատուկ կառքերով Պէշիքթաշ մեկնեցաւ։ Երբ եկեղեցիին մօտ հասաւ, հանդիսաւոր թափորով դուռնէն Նորին Սրբազնութիւնը դիմաւորեցին Վահ. Տրդատ պէյ Տատեան և Լեւոն էֆ. Գարակէօզեան։ Ս. Պատրիարքը պահ մը հանգիստ առնելէ ետք նախագահեց իրիկուան եկեղեցական արարողութիւնները։ Ցեսայ Հաւասէը նիւթ առնելով պերճախօս Սրբազանը, խօսեցաւ գեղեցիկ քարոզ մը, իրեն յատուկ յորդ բացատրութիւններով, և բարեմաղթութիւններ ըրաւ Վեհ. Կայսեր արեւշատութեան համար։

Եկեղեց. արարողութիւններէ վերջ Ն. Սրբազնութիւն առաջնորդուեցաւ Ալալըմճեանց բնակարանը, ուր ի պատիւ Ս. Պատրիարք Հօր ճոխ սեղան մը սարքուած էր։

*** Ս. Պատրիարք Հայրը դրամական նուէրներ ըրաւ տեղւոյն բարեսիրական մարմիններուն։

ՄԱՑՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ քահանաներու թիւին անբաւականութիւնը, ինչպէս գրած էինք անցեալ օր, Ս. Պատրիարք Հայրը չեշտած և մէկ քանի նորընծաներ Մայր Եկեղեցւոյ վրայ քահանայ ձեռնադրելու մտադրութիւնը յայտնած էր։ Այս անգամ Մայր Եկեղեցւոյ քահանաները Նիստ մը գումարելով, իրենց մէջ խորհրդակցութիւն մը կատարեցին նորընծաներու ապրուստի մասին, որ նախապէս իրենց մէջ անհամաձայնութեան մը պատճառ եղած էր և վերջնական որոշումի մը չյանգեցաւ։

ԷՋՄԻԱԾՆԷՆ վերջերս Պոլիս եկած էր Լեւոն Սարկաւագ որ մէկ քանի օր Արմաշի մէջ մնացած էր վարդապետ ձեռնադրելու համար։ Ցիլեալը Արմաշէ մեկնած ըլլալով և չուս նենալով ոչ է միջոց մը ապրուստի, հանած է սքեմը և գործարանի մը մէջ իբր պարզ բանուոր սկսած է աշխատիլ։

ՏՐԱԳԻԶՈՆԷՆ ԿԸ ԳՐԷՆ ՄԵԶԻ, Օգոստ. 20 Թիւով.— Տրապիզոնի մէջ ինչպէս ամէն տարի, այս տարի ալ յոյժ փառաւոր կերպով կատարուեցաւ Վեհ. Սուլթանին բարեբաստիկ Գահակալութեան Տարեդարձը։ Առաւօտ ժամը 4½ին Վիճակիս Նորընտիր առաջ. Տեղապահ Տ. Արիստակէս վրդ. Խաչատուրեան, իր հետ ունենալով Տ. Բարթողիմէոս խաչակիր աւագ քահանան և Տ. Ղեւոնդ Հայրը, ինչպէս նաև Գաւառ. Ժողովոյ Ատենապետ Խաչիկ Էլմասեան և Ա. քարտուղար Տիգրան Սարգիսեան էֆէնտիները, երկու բաց կառքերու մէջ բազմած փութացին կառավարական պաշտօնատունը և հոն՝ ի դիմաց Վիճակիս Հայ հաւատարիմ ժողովրդեան իրենց սրտագին շնորհաւորութիւնները բարեմաղթանօք մատուցին Վահ. Կուսակալ պէյին, յետոյ շնորհաւորական այցելութիւն տուին նաև Զինուորական հրամանատարին, արժանանալով սիրալիր ընդունելութեան։

Իրիկունը ի մէջ այլոց Ազգ. Առաջնորդարանը շատ շքեղ լուսաւորութիւն կատարեց։ Օսմ. դրօշներով և բազմաթիւ լապտերներով լուսաւորուած Առաջնորդարանի շէնքը, բոլոր անցորդներուն ուշադրութիւնը կը գրաւէր։ Դիտիները մեծ դրան առջեւ նուագախումբ մը Համիտիէ թաղերգը հնչեցուց։ Ընդունելութեան մեծ սրահը կը գտնուէին Տեղապահ Ս. Գնէլ Ծ. վրդ. Գալէմքեարեան, քահանայից դասը, վարժարանաց տեսուչը և տեղւոյն երեւելիները։ Լուսավառութիւնները տեւեցին մինչեւ գիշերուան ժամը

Y

չորս, ուրկէ վերջ ներկաները հեռացէք սկսան մեկնիլ։

ԳԱՍԹԷՄՈՒՆԻի պարտ. փոխանորդ Տ. Գրիգորիս վրդ. իր հրաժարականը մատուցած էր Պատրիարքարան։ Ս. Պատրիարք Հայրը հեռագրով մերժեց։

ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ և Նպաստից Յանձնաժողովը հրաւիրուած են վաղը նիստ գումարել։ Զորեքշաբթի օր ալ Բաղ. ժողովը պիտի գումարուի։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը կոնդակ մը յանձնած է երաժշտապետ Արամ էֆ. Բժշկեանի որպէսզի, իր վերջերս հեղինակած և մանկապարտէզի աղոց յատուկ «Գարնան դայլայլիկներ», անուն գրքին տպագրութեան ծախքը հայթայթելու համար բարեսէր ազգայիններու դիմելով հանգանակութիւն մը կատարէ։

ՊԱՐՏԻԶԱԿԷՆ կը գրեն մեզի.—Կ. Պոլսոյ Ազգ. Հիւանդանոցին մէջ իր մահկանացուն կնքող Սինանեան Նշան էֆ.ի մարմինը Դշ. գիշեր ժամը 7ին գիւղ ժամանեց։ Նաւահանգիստը կը սպասէին Լբազմաթիւ բարեկամներ եւ աղգականներ։ 12 երիտասարդներ դագաղը իրենց ուսերուն վրայ առած փոխադրեցին իր բնակարանը։ Նշ. ամբողջ գիշերը կիրակիի երեւոյթ մը առած էր, մերոնց բոլոր խանութները գոցուած էին իբրեւ յարգանք հանգուցեալին համար, որուն Պարտիզակի եւ Իզմիրի թեմին մէջ ունեցած արժանիքը շատ լաւ եւ ճշմարտութեամբ բացատրուած էր Մանզուսիի քանի մը տողերուն մէջ։ Հանգուցեալին մարմինը առաւօտեան ժամը 3ին եկեղեցի փոխադրուեցաւ յատուկ պատարագի միջոցին. եկեղեցին համակ լուսազարդուած էր եւ նմանը Պարտիզակի մէջ քիչ անգամ տեսնուած բազմութիւն մը խռնուած էր։ Դամբանականը խօսեցաւ Արմաշի Դպրեվանքին միաբաններէն Տ. Թորգոմ Ծ. Վ. Դուշակեան, որ երկու օր առաջ գիւղ եկած էր։ Թուելով հանգուցեալին բարեմասնութիւնները, մանաւանդ իր գիւղին մատուցած ծառայութիւնները, մխիթարութիւն մաղթեց, ի մէջ այլոց հանգուցեալին զաւկի՝ Յակոբ էֆ.ի, եղբօրը Միհրան էֆ. Սինանեանի, փեսաներուն ու բոլոր պարագաներուն։ Միւսիր Պէյը բոլոր իր պաշտօնեաներով եկեղեցի եկաւ, եւ մինչեւ գերեզմանատուն յուղարկաւոր գնաց։ Դագաղին առջեւէն պաշտօնեայ մը բարձի վրայ կը կրէր հանգուցեալին Պատուանշանը։ Մարմինը ամփոփուած էր Կ. Պոլսէն գնուած արծաթապատ դագաղի մը մէջ, զոր իր որդին եւ պարագաները եկեղեցիին նուիրեցին։ Կ. Պոլսէն յատկապէս գեղեցիկ ծաղկեփունջ մը զրկած էր Անդրէաս էֆ. Տ. Անդրէասեան։ Դագաղը հանգուցեալին առջեւէն անցուցին, ուր սրտամտիկ տեսարաններ պարզուեցան։

ԾԱՆՕԹ ՎԱՃԱՌԱԿԱՆ Ստեփան էֆ. Աստարճեան Շբ. օր Արեւելեան Ճեպընթաց կառախումբով մայրաքաղաքս դարձաւ Եւրոպայէ ուր գացած էր Առեւտրական գործերով։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Տնտեսական Խորհրդոյ

Պալաթի Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյ մատակարարութեան հաշուետոյցն՝ սկսեալ 1898 սեպտեմբեր 1է մինչ 8 դեկտեմբերի 1902 տարւոյ, ըստ օրինի Տնտեսական Խորհրդոյ մատուցուած և անոր յար և նման օրինակը յիշեալ եկեղեցւոյ բակը կախուած է ի տես թաղեցի ժողովրդեան, քան և մէկ օրուան պայմանաժամաւ։

Կը հրաւիրուին պատուարժան թաղեցիներն որ այդ հաշուետոյցին վրայ՝ եթէ որ և է դիտողութիւն ունի, գրաւոր կերպով ներկայացնեն Տնտեսական Խորհրդոյ՝ որոշեալ պայմանաժամուն մէջ, որմէ յետոյ՝ անլսելի պիտի մնայ որ և է դիտողութիւն։

ՄԱՆԶՈՒՄԷԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ԶԱՔՍՆՔՁ

Այսօր Բերայի Ս. Յարութիւն եկեղեցիին մէջ տեղի կ'ունենայ պատկառութեան հանդէսը Տեար Ներսէս Կ. Զաքրեանի և Տ. Գրիգոր Ծ. վրդ. Աբարդեանի քառորդի Օր. Վարդանուհի Յ. Զաքրեանի։ Պակի արարողութիւններէն ետք ընդունելութիւնները տեղի պիտի ունենան Էսայեան վարժարանին մէջ։ Մեր խնդակցութիւնները։

ԹԱՏՐՈՆ

Մնական էֆ.ի Օսմ. տրամաթիք խումբը այս գիշեր Մագրիգիւղի թատրոնը, ի նպաստ Տէր և Տիկին Պինէմէճեաններու Գամէիլազարդ տիկնոջ 5 արար և մէկ արար զուարճ։

Տես Խաչիկ Խաչատուրեանի պարի ծանուցումը Զորրորդ էջը։

ՀԱՅ-ՀՌՈՄԷԱԿԱՆՆԵՐԸ
ԿԱՅՍ. ԻՐԱՏԷԻՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ
Կ. ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ

Երէկ Մագրզ Աղաճի Պատրիարքանիստ Ս. Աստուածածին եկեղեցին կանուխէն լեցուած էր երկաթ խուռն բազմութիւնով մը, Կ.-Պատրիարք Պաղտա Պետրոս Սապպաղեանի օրհնութեան հանդէսին ներկայ գտնուելու փափաքով։

Տաճարին մեծ դուռնէն մինչեւ ներս աւագ խորանին առջեւ պարսկական թաւ գորգեր փռուած էին։ Աւագ խորանը և կողմնակի չորս խորանները չքեղապէս զարդարուած էին և ամբողջ սիւները կարմիր պատառներով ծածկուած։ Եկեղեցիին դասը յատկացուած էր օտարազգի հոգեւոր պետերու ներկայացուցիչներուն և ներկայ եպիսկոպոսներուն։ Դասին ձախակողմը կը գտնուէր Կ. Պատրիարքին աթոռը չքեղ ամպհովանի մը տակ։ Այէն կողմ չքեղութիւն և այս ամէնուն վրայ լոյսի հեղեղ մը որ՝ կեդրոնի հսկայ ջահէն կը մաղուէր վար, աւելցնելով փայլը հանդէսին վեհութեան։

Դասին ճիշդ ետեւը Թաւշապատ թիկնաթոռներ և աթոռներ կարգաւորուած էին, օտար բարձրաստիճան հիւրերու և Հայ-Հռոմէականաց երեւելիներուն համար։ Իսկ քովնտի յատուկ տեղ մը պատրաստուած էր մամուլին ներկայացուցիչներուն և ասոնք ամէնը իր իսկ ձեռքովը յարդարած էր Հ. Անանան վրդ. Մէրճիմէճեան։

Ժամը 3ին տակաւ սկսան հասնիլ հիւրերը, որոնք հիւրամեծարներուն կողմէ կ'առաջնորդուէին իրենց տեղերը։ Հիւրամեծար կարգուած էին Հ. Աշճեան վրդ., Թերթիս աշխատակից Գէորգ էֆ. Տիրացուեան, Յարութիւն Ոսկեան, Ֆան Աբէլ, Բօլ Սրապեան, Գրիգոր Հաճիպար, Յովսէփ Քէօսէեան, Խուրտաճեան եղբարք և Ռուբէն Խաչիկեան էֆէնտիները։

Դասին մէջ կային մօնսէնեէօր Պարկամանէրօ և քարտուղար Տօն Բօլարօ, Յունաց Պատրիարքին կողմէ բարձրաստիճան եկեղեցական մը, Ռուլկարաց Էկզարքին փոխանորդը, Մելքիթեանաց Պատրիարքին կողմէ՝ Պոլսոյ փոխանորդ Միքայէլ արք. Շէրէմի, եպիսկոպոսի մը հետ, Բաղդէացիներու պատ. փոխանորդը, Բարձրագոյներու ժողովրդապետը, Լաղարիսթներու ժողովրդապետը, Կուսիներու մեծաւորը, Ս. Փրկիչ եկեղեցիին մեծաւոր Յովսէփ Ծ. վրդ. Աբիկեան, Ս. Երրորդութիւն եկեղեցիին մեծաւոր Պօղոս Գեր. Դազրիկեան, և ուրիշ բազմաթիւ կղերականներ այլեւայլ դասակարգութիւններէ։ Հայոց Պատրիարքարանի կողմէ ներկայացուցիչ չէր զրկուած, միայն Կրօն. Ժողովին անդամներէն Տ. Կարապետ Ա. քահանայ Սեթեան ներկայ էր ինքնաբերաբար։ Իսկ հրաւիրեալներուն մէջ կ'երեւային Դատական և Կրօնական գործոց նախարարին կողմէ կրօնից տեսչի օգնական Պէհա պէյ, ոստիկանական քննիչ Լբֆուլօն պէյ, ֆրանսական դեսպանատան Բ. Թարգմանը և հիւպատոսարանի Ա. քարտուղարը, աւստրիական դեսպանատան խորհրդական Պառոն տը Մթիրցիա և հիւպատոսարանի կցորդ Ալէքսանտր տը Բրօպիցէռ, Միացեալ Նահանգաց դեսպանատան Ա. Թարգման Մ. Ալէքսանտր Կարճիուլօ, գերման հիւպատոսարանի Ա. քարտուղար Մ. Ռ. Գաիւնաէլ, իտալական հիւպատոսարանի կցորդ Մ. Մէնցինկէր Բիւրէնթալ, Սպանիոյ դեսպանատան Ա. Թարգման Մ. Բէտրօ Զիկալօ, Հելլէն դեսպանատան Թարգմաններէն Տաքթ. Եանօբուլօ, ռումանական դեսպանատան խորհրդական և Ա. Թարգման Մ. Լահալ, Հոլանտայի դեսպանատան Ա. Թարգման Մկրտիչ էֆ. Կարապետեան, Պէլճիքայի հիւպատոսարանի Ա. Թարգման Պառոն տը Հիւպլ, Պարսից դեսպանատան Բ. Թարգման Մէհմէտ Ալի Խան, Ռուլկար գործակատարի օգնական Մ. Մանտիէֆ։ Նաեւ Տաքթ. Նաֆիլեան փաշա, Ապարլքէրիմ փաշա, Էտուարտ պէյ Տիւզ, Սաքզ Արմենակ, Ալլահվէրտի Ներսէս, Մըսըրլը Միշել, Քեռովբէ Աղնաւուր, Գրիգոր Խաբրեան, Երազեան Միհրան, Մինաս Կամսար, Թընկըր Սիմոն, Յովսէփ Թորոսեան, Վէնսան Քասապեան, Անտոն Բէօսէեան, Աղեքսանդր Փանոսեան, Եաքութ պէյ, Յովսէփ Շէհրլեան, Գրիգոր Ոսկեան, Գրիգոր Սէլիմիէճեան էֆէնտիները և ուրիշ բազմաթիւ հրաւիրեալներ։

Ժամը 3½ին Տ. Պօղոս Պետրոս Սապպաղեան Սրբազան հանդիսաւոր թափորով առաջնորդուեցաւ Տաճար։ Թափորին առջեւէն կ'երթային երգեցիկ դպիրները ծանրագին շապիկներով։ Յետոյ զոյգ զոյգ և զգեստաւորուած կուսային հետեւեալ արք-եպիսկոպոսներն և եպիսկոպոսները. Աւետիս Արփիարեան, Սահակ Հաճեան, Օգոստինոս Սայեղեան, Յուսիկ Կիւլեան, Ներսէս Ճնտոյեան, Մատթէոս Սիսլեան, Կղեմէս Ղազարոսեան, Յովհաննէս Մուրատեան, Կարապետ Գլուրեան, Մինասյէլ Խաչատուրեան և Անդրէաս Զէլէպեան։ Իսկ Արիկեան գերապայծառ բացակայ էր հիւանդութեան պատճառաւ։ Եպիսկոպոսներէն անմիջապէս վերջ կուգար Կ. Պատրիարք Տ. Սապպաղեան Ա. Եպս. պարզ հագուստով առանց չաթալ-թագի և շուրջառի։ Հանդիսաւոր թափորը ուղղուեցաւ Աւագ խորան ուր նախապէս աթոռներ դրուած էին։ Հոն եկեղեցականները սկսան կարդալ շարականներ և Փոխանորդ Սրբազանը ընդունուած բանաձեւով հարցումներ ուղղեց Կ. Պատրիարքին, որոնց ամէնուն ալ Ն. Սրբազնութիւն «Այո»ներով պատասխանեց։ Շարականներէ և աղօթքներէ վերջ իր եկեղեցական սքեմը հանելով, կարմիր պատմուճանովը ձգեցին Կ. Պատրիարքը։ Յետոյ սպասարկու վարդապետներ հագուցին պատրիարքական չքեղ Պատարագի զգեստը. այս միջոցին վարդապետ մը արծաթ ափսէի մը վրայ դրուած կարմիր քօղը բերաւ։ Պատրիարքը ծունկ չոքեցաւ և ամբողջ եպիսկոպոսները չրջապատեցին զայն։ Տ. Արփիարեան Սրբազան յետոյ ափսէին մէջէն առաւ քօղը և ձգեց Կ. Պատրիարքին գլխուն, որով Սապպաղեան Սրբազան հռչակուեցաւ Տ. Պօղոս Պետրոս ԺԲ. Կ. Պատրիարք Հայոց-Հռոմէականաց։ Յետոյ ոտքի ելաւ Նորընտիր Կ. Պատրիարքը, ձեռքը բռնած Պատրիարքական գաւազանը և իր երկու կողմը ունենալով Ճնտոյեան և Կիւլեան եպիսկոպոսները, առաջնորդուեցաւ Աթոռը։ Երբ սանդուղներէն ելաւ դողդոջ ձեռքերովը իր անդրանիկ օրհնութիւնը տուաւ ներկայ խուռն բազմութեան և ողջագուրուեցաւ ամբողջ եպիսկոպոսներուն և միւս բոլոր օտար կղերականներուն հետ, որոնք փոխադարձաբար Ն. Սրբազնութեան աջը կը համբուրէին։

Աջհամբոյրէն ետք նորընտիր Կ. Պատրիարքը դարձեալ առաջնորդութեամբ Ճնտոյեան և Կիւլեան եպիսկոպոսներու Խորանին առջեւ եկաւ և սկսաւ ձայնաւոր Ս. Պատարագի արարողութիւնը։ Երգեցողութիւնները խիստ ներդաշնակօրէն տեղի կ'ունենային, առաջնորդութեամբ դպրապետ Ներսէս էֆէնտի Խիւսավէրտեանի։

Եկեղեցական արարողութիւններէն վերջ Տ. Սապպաղեան Սրբազան, իր Պատրիարքական Աթոռէն կարդաց զբաւոր բանախօսութիւն մը, որով կ'օրհնէր ժողովուրդը և կը խոստանար կրցածին չափ գոհացում տալ իր հասարակութեան հոգեւոր պէտքերուն։ Վերջը բարեմաղթութիւններ ըրաւ Վեհ. Կայսեր արեւշատութեան համար, որուն ներկաները ձայնակցեցան ամէնքն։

Պատրիարքարանի Ա. գործակատար Յովսէփ էֆ. Շէհրլեան կարդաց թուղթերէն բանախօսութիւն մը Վեհ. Կայսեր թանկագին կենաց համար աղօթքներ ընելով։

Եկեղեցական արարողութիւնները աւարտած ըլլալով ներկայ օտար բարձրաստիճան հիւրերը իրենց շնորհաւորութիւնները յայտնելով և Ն. Սրբազնութեան աջը համբուրելով մեկնեցան։ Յետոյ դարձեալ կազմուեցաւ թափորը և Տ. Սապպաղեան ծերունազարդ Կ. Պատրիարքը առաջնորդուեցաւ Պատրիարքարանի դահլիճը։

Այն միջոցին երբ Կ. Պատրիարքը դուրս կելլէր Տաճարին դռնէն, նուագախումբը սկսաւ հնչեցնել Համիտիէ քայլերգը, և բազմութիւնը երեք անգամ «Փառի՛ հարիւ չօք եաշա» գոչեց։

ԿԱՅՍ. ՖԵՐՄԱՆԸ

Երբ Տ. Պողոս Սապպաղեան Պատրիարք դահլիճ հասաւ հոն զինք ընդունեց Կրօնից Տեսուչի օգնական Վսեմ. Պէհա պէյ,— որ արարողութիւններէն առաջ եկած էր արդէն և ներկայ գտնուած էր եկեղեցական արարողութեանց,— ի ձեռին ունենալով Կայս. Բարեհաճ Ֆէրմանը, որով Վեհ. Սուլթանը կը հաստատէր Տ. Սապպաղեան Հայրը, իբր Կ. Պատրիարք Հայ-հռոմէականներու։ Պատրիարքը ձեռնամած և յոնկայս ընդունեց Կայս Ֆէրմանը և սրտաբուխ մաղթանքներ ըրաւ Կայս. արեւշատութեան համար։ Ուրախութիւնը և ոգեւորութիւնը մեծ էր այս չնորհին առթիւ։ Ամէն կողմէ խնդակցութիւններ և կրկնակի չնորհաւորութիւններ կուղղուէին նորընտիր Պատրիարքին որ յուզուած այս համակրանքի ցոյցերէն, հազիւ կրնար պատասխանել անոնց։ Յետոյ ճառեր կարդացին Պատ. փոխանորդ Արփիարեան եպս., Հայր Գաբրիէլ վրդ. Մէնէվիշեան,— որ ի մէջ այլոց Պատրիարքարանի յատուկ Կրօնական թերթի մը պէտքը և գրականութեան մղում արուիլը կը խնդրէր,— Կարապետ վրդ. Պատուհասեան, Կամիտաս վրդ. Աբրկեան, որոնք կը չնորհաւորէին նորընտիր Պատրիարքը և բարեմաղթութիւններ կընէին Վեհ. Կայսեր համար։

Բանախօսութիւններէն վերջ ներկաները սկսան ակաչ մեկնիլ, երբ դեռ վարը բակին մէջ նուագախումբը ազգային կտորներ կը նուագէր։

*** Խմբագրութիւնս իր ջերմ չնորհաւորութիւնները կը մատուցանէ թէ՛ Ն. Բարձր Սրբազնութեան Կ. Պատրիարք Տ. Սապպաղեանի և թէ Հայ-հռոմէական հասարակութեան, Կ. Պատրիարքական այս բարեդէպ ընտրութեան և օրհնութեան առթիւ։

Երէկ, Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ հանդիսաւորապէս կատարուեցաւ յուղարկաւորութեան հանդէսը Հրանտ և Լեւոն Ասատուր էֆէնտիներու եղբայր Յակոբ էֆ. Ասատուրի։ Եկեղեցիին ջահերը վառուած էին և կեդրոնը, թաւշեայ ծանրագին ծածկոցին տակ, դագաղը դրուած էր մահաբեմին վրայ, շրջապատուած կերոններէ։ Յուղարկաւորական արարողութիւնները սկսան Ժամը 4½ին նախագահութեամբ Բերայի Քարոզիչ Տ. Հմայեակ Ա. Եպս. Դիմաքսեանի, որուն առընթեր կը կենային Պատրիարքական Փոխանորդ Տ. Գաբրիէլ եպիսկ. Ճէվահիրճեան և Տ. Ներսէս եպս. Ասլանեան։ Ներկայ էին նաև Վահան Ծ. Վրդ. Տ. Մինասեան, Բարգէն Վրդ. Կիւլէսէրեան և Մարկոս Վրդ. Գարագաշեան, Բերայի քահանայից դասը ամբողջովին։ Եկեղեցին լեցուած էր խուռն և ընտրեալ բազմութիւնով մը Պոլսոյ առեւտրական, փաստաբանական, բժշկական դասէն, ծանօթ գրագէտներ, խմբագիրներ և ուսուցիչներ, ամէնքն ալ յարգողներ և ծանօթներ Ասատուր ընտանիքին։ Եկեղեցական արարողութիւնները սրտառուչ եղանակով կատարուեցան դպիրներու և երգեցիկ մանուկներու ընկերակցութեամբ, որմէ ետք դագաղը դուրս հանուեցաւ եկեղեցիէն և մասնաւոր մեռելակառքի մը մէջ դրուեցաւ։ Բակին մէջ, բոլոր յուղարկաւորները իրենց ցաւակցութիւնները յայտնեցին հանգուցեալին եղբայրներուն, Հրանտ և Լեւոն Ասատուր էֆ.ներուն։ Յուղարկաւորներուն տուաւ մաս, յետոյ, կառքերով ուղեկցեցաւ մեռելատանը, որ հանգուցեալին մարմինը փոխադրեց Պալըքլըի գերեզմանատունը։ Հոն, գերեզմանական վերջին կարգը կատարուելով, Յակոբ էֆ. ամփոփուեցաւ ընտանեկան յատուկ դամբարանին մէջ։

*** Յակոբ էֆ.ի մահը ցաւագին անակնկալ մը եղաւ. հանգուցեալը, Ուրբաթ իրիկուն կղզիի շոգեանաւէն եկլելուն, կամուրջին վրայ յեղակարծ տկարութիւն մը զգաց և անմիջապէս գետին գլորուեցաւ։ Ամէն կողմէ հասան և զայն փոխադրեցին մօտակայ դեղարան մը, ուր դժբաղդաբար բժիշկները յայտարարեցին թէ չնչերակի խզումէ յանկարծամահ եղած էր Յակոբ էֆէնտի։ Այս միջոցին հոնկէ կ'անցնէր Հրանտ էֆ. Ասատուր, բոլորովին անգիտակ դժբաղդութեան։ Երբ դեղարանին առջեւ բազմութիւնը կը տեսնէ, կը հետաքրքրուի և կը մօտենայ։ Սոսկալի կ'ըլլայ զուգադիպութիւնը, երբ կը տեսնէ անչնչացած դիակը իր եղբօր, որ տարածուած էր դեղարանի պաշտօնեաներուն բազուկին վրայ։ Յակոբ էֆ. քաջ դաշնակահար էր և իր տաղանդը գնահատուած էր Բերայի բարձր դասու շրջանակին մէջ։

*** Խմբագրութիւնս, այս ցաւալի մահուան առթիւ, իր անկեղծ ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին վշտահար քրոջ Օր. Կալինիկի և եղբայրներուն՝ Հրանտ և Լեւոն էֆ.ներու։

Օր. Կալինիկ Ասատուր, Տէր և Տկն. Հրանտ Ասատուր և զաւակունք, Լեւոն էֆ. Ասատուր և Մերուն էֆ. Գրիգորեան իրենց սրտագին չնորհակալութիւնները կը յայտնեն ամէն անոնց, որոնք հաճեցան ներկայ գտնուիլ ողբացեալ ՅԱԿՈԲ ԷՖ. ԱՍԱՏՈՒՐԻ յուղարկաւորութեան, և իրենց ցաւակցութիւնը յայտնեցին այս տխուր առթիւ։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Հոգաբարձութիւնս չնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ՝ անցեալ Յուլիս ամսոյ մէջ հեռաձայնի նուիրատուութիւններէն եղած են Հիւանդանոցի։

Մեծ. Գրիգոր էֆ. Զիլինկիրեան 20, Սարգիս էֆ. Զէթինեան Սիվրիհիսարցի 20, Աղն. Մարիամ Գրիգորեան 20, Աղն. Միշըն Հաուզ ի Գումգարու 20, Մեծ. Մինաս էֆ. Սագաեան 20, Մեծ. Մարգար էֆ. Շահպազեան 20, Մեծ. Մկրտիչ էֆ. Թորոսեան Սիվրիհիսարցի 20, Աղն. Օր. Արուսեակ Գաղանճեան 20, Մեծ. Կարապետ էֆ. Խաչիկեան Սիվրիհիսարցի 20, Մեծ. Մհի. Յակոբ էֆ. Պիզմէնեան Սիվրիհիսարցի 20, Մեծ. Խաչատուր էֆ. Երէլէկեան 20, Մեծ. Սարիմ էֆ. Կարապետեան 12.50, Մկրտիչ էֆ. Գրիգորեան ի Պուրատուր 12, Մեծ. Սեդրակ էֆ. Տիսիզեան 10.75, Գրիգոր Մագուլեան 9.50, Պալէնց գրատուն 6, համագումար 2183.50 ղրուշ։

(ԿՆԻԿ)

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ
BOURSE DE PARIS

10 Մեպտ. 1904

Ֆրանս. 3% Français)	98 95
Ռէժի (Tab. Turcs)	387 —
Օսմ. Միացեալ (R. Nv. Unif.)	87 60
Երկաթուղի (Lots Turcs)	123 —
Պանք Օթթ. (Banque Ott.)	579 —
Թրանսվալ (Transvaal)	94 —

ՐԷՍՄԻ

ԹԷՎԱՅԻՀԱԹ

Թէպրիզ պաշ չէհպէնտէրլիկինէ՝ կէրչ չէհպէնտէրի սաաթ. Ռէմզի պէյ էֆ.

Կէրչ չէհպէնտէրլիկինէ՝ Պուլկարիաթան գոմիսէրլիկի ումուրը Թիճարէթ միւտիրի իզզ. Միւնիֆ պէյ,

Պուլկարիաթան գոմիսէրլիկի ումուրը Թիճարէթ միւտիրլիկինէ՝ Վրանիա չէհպէնտէրի իզզ. Ճէվատ պէյ Թային պույրուլմուշ տրը։

ՆԸՇԱՆ

Ինկիլթէրա տէվլէթը Ֆէլիսիէսինին Պահրը Սէֆիա ատանմասը պաշ գոմանտանը էսալէթլու ամիրալ Սըր Դոմբրէն Տոմվիլ ճէնապէրինէ մուրասսա Մէճիտի նշանը զիչանը ինսան պույրուլմուշտրը։

ՆԵՐՔԻՆ

ԾՈՎԱԿԱԼ ՏՈՄՎԻԼԻ ՄԵԿՆՈՒՄԸ. — Ինչպէս գրեցինք, Միջերկրական անգլիական նաւատորմին ընդհանուր հրամատար Ծովակալ Տոմվիլ և Սպայակոյսը մեծ համազգեստով և իրենց չնորհուած պատուանշանները կախած, ներկայ գտնուեցան Սէլամլըքի արարողութեանց։ Սէլամլըքէն վերջ Ծովակալը, երկու դեր-Ծովակալները և անգլիական դեսպանը պատիւը ունեցան Վեհ. Սուլթանին ներկայութեան ընդունուելու։ Անգլիացի հիւրերը դիտեցին զօրահանդէս մը, զոր կատարեցին Սէլամլըքի արարողութեանց ներկայ եղող զօրքերը։ Ծովակալը իր գտած ընդունելութեան համար ջերմ երախտապարտութիւնը յայտնելէ վերջ Վեհ. Սուլթանին, մեկնեցաւ հետեւորդներովը։ Նոյն իրիկուն Ծովակալ Տոմվիլ սեղան մը տուաւ իր Սըրբազգ զբօսանաւին մէջ, ի պատիւ հիւրամեծար Հիւսնի փաշայի։ Ճաշէն ետք Հիւսնի փաշա և օսմ. միւս հիւրամեծարները մեկնեցան, հրաժեշտ տալով։ Նախ Թայն չոգենաւը մեկնեցաւ ժամը 11 ու կէսին իսկ Սըրբազգ 1ին մօտ ճամբայ ելաւ դէպ ի Մարմարա։ Նաւահանգիստ գտնուող կայս. Էրթղրուլ, Սքամպուլ և Իզգէսսին չոգենաւերը և Ուքարիս պահականաւը զինուորական պատիւներ ընծայեցին ծովակալին նաւին։ Սրբազգ երբ Տարտանելէն կ'անցնէր ողջոյններ փոխանակեց բերդերուն և օսմ. մարտանաւերուն հետ։

ԹՈՒՐՔԵԻԳԵՐՄԱՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. — Պէրլինէն կը հեռագրեն թէ, Բրուսիոյ առեւտրական նախարարը 60ի չափ ճարտարարուեստի գործարանատէրերու և մեծ վաճառականներու հետ, առաջիկայ հոկտեմբերին Արեւելք պիտի ճամբորդէ, Պոլսոյ և ուրիշ օսմ. կարեւոր քաղաքներու ճարտարարուեստին և վաճառականութեան մասին քննութիւններ կատարելու համար։ Սապահ, այս առթիւ հետեւեալը կը գրէ.— Մեզի համար վերջին ծայր գոհունակութեան առիթ մըն է ասոնց քանի որ Բրուսիոյ առեւտրական նախարարին 60 հետեւորդներով Պոլիս գալը, երկու երկիրներու միջեւ առեւտրական յարաբերութիւնները ընդարձակելու պատճառ պիտի ըլլայ, որովհետեւ անոնք կ'ուզեն ուսումնասիրել այս զարգացման միջոցները և մեր երկրին մէջ դեռ թաքուն մնացած բնական մեծ հարստութեանց մասին մօտէն իրական գաղափար մը կազմել։

ՂԱԼԱԹԻՈՑ ԹՐԱՄՈՒԷՅԻՆ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ. — Վոսիորի եւրոպական եզերքի բնակչութիւնը կ'աւելնայ. և որովհետեւ ժամը 12էն անդին ոչ է փոխադրութեան միջոց չկայ, ժողովուրդը այս դժուարութենէն ազատելու համար, որոշուեցաւ Ղալաթիա-Օրթաքէոյ թրամուէյի գիծը երկարել մինչեւ Բումէլի Հիսար, Գուրու Զէշմէի, Արնավուտգիւղի և Պէյպէքի ճամբով։ Այս մասին յատակագիծերը և այլ թուղթերը յանձնուեցան պատկանելի պաշտօնարանին։ Երբ թրամուէյը շինուի, ուշադրութիւն պիտի դարձուի նաեւ ծովեզերքի քարափներուն շինութեան գործին։ Թերթերը գովեստով կը խօսին այս ձեռնարկին համար և կ'առաջարկեն որ փոխադրութեան գիները դիւրամատչելի ըլլան։

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ. — Բ. Դրան մէջ կազմուած այս յանձնաժողովը, որոշուած գործադրութենց Բարձրագոյն Հաճութեան համաձայն կատարուելուն համար, խնդրեց Մեծ-Եպարքոսութենէն որ, դաւառներէն զրկուելիք տեղեկութիւնները փութացուին։

ՊՈՒԼԿԱՐԻԱ. — Բեթերսպուրգի Պուլկար դիւանագիտական գործակատար Մ. Սթանչէֆ Մաճառստան գնաց, տեսակցելու համար Ֆէրտինանտ իշխանին հետ։

ԵՐԿԱԹՈՒՂԻՒ, ԹՐԱՄՈՒԷՅԻ եւ ատոնց նման հանրօգուտ հաստատութեանց ընկերութիւնները իրենց դիմումներուն համար, անձրեւներու, հեղեղներու և յորդումներու դէմ թումբեր կը շինեն և կամ ճախճխուտ տեղերը կը չորցուցնեն իրենց ծախքով։ Զեռնհաս նախարարութեան հարցուցեցաւ թէ, թումբ շինուած կամ չորցուցած գետինները, որոնք նոյն Ընկերութիւններուն ձեռքը կը գտնուին, երբ իրենց տէրերուն կողմէ պահանջուին ինչ պէտք է ընել։ Պատասխանուեցաւ թէ, այդ Ընկերութիւնները իրաւունք չունին գրաւելու նոյն գետինները, և եթէ ծախք ըրին իրենց օգուտին համար էր, հետեւաբար հողատէրը միւս հողատէր է։ Իսկ այն պարագային, երբ ծախքերը շատ աւելի են գրաւուած գետնին արժէքէն, այն ատեն, Ընկերութիւնը դատարան կընայ դիմել իր իրաւունքները պաշտպանելու համար։

ՊԱՊԱԿԱՆ ՆՈՐ ՆՈՒԻՐԱԿԸ.— Հեռագրական էնֆօրմասիօն գործակալութիւնը կը ծանուցանէ թէ, Թօմի արքեպիսկոպոս մանսէնեէօր Քամիլի, Պոլսոյ Պապական նուիրակ կարգուած է, հանգուցեալ Պօնէթիի տեղ։

ՅԵՍԻ ՍԷՆՏԻՐԻՆ. — Վիեննական թերթերը զրոյց մը կը հրատարակեն, որուն համաձայն, ֆէսի գործարանները անցեալ 1903—4 շրջանին համար 10% շահաբաժին պիտի տան։ Նախորդ տարուանը 9 էր։

ԾԽԱԽՈՏԻ ՐԷԺԻՆ. — Բէժին կը պատրաստէ վերջին շրջանին հաշուեկշիռը։ Շահաբաժինը չէ որոշուած։ Անցեալ տարի 18 ֆր. էր։ Թէեւ այս տարի ոմանք 20 և կամ 18 հաշակեցին, բայց 19 ֆրանք կը կարծուի առայժմ։

ՄԵԼԲԻԴՆԵՐՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ. — Աղեքսանդրիոյ, Երուսաղէմի և Անտիոքի Մելքիդ Յոյներու Պատրիարք Տ. Բիրիլլոս Շիքա ուրբաթ օր երեք մետրապոլիտներով Պոլիս հասաւ Եգիպտոսէ։ Պատրիարքը ուղղակի կայս. Պալատ գնաց և սենեկապետներու միջոցաւ արքունաւ կայս. մեծարանաց։

ՊՐՈՒՍԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ.- Պրուսայի մէջ բացուած կայս. Թանգարանի մասնաճիւղին հնութեանց մէջ կան 470 հատ արծաթ և ոսկի օսմ. հին դրամներ, Հռոմէական և Բիւզանդական դրամներ, քրիստոսէ 2500 տարի առաջ գրուած արձանագրութիւն մը, ուրիշ հնօրեայ վերտառութիւններ, Վեհ. Սուլթանին նուիրուած թանկարժէք նկար մը, աչտանակներ, գեղօրներ և արձաններ։

ՀՐԵԱՆԵՐՈՒ ՏԱՐԵԳԼՈՒԽԸ.—Շաբաթ օր Հրէից 5665րդ տարեգլուխը ըլլալով Պանքաները և Պորսան գոց էին։

Կարդալ Դ. Երես «Ինֆոն»
Ապահովագրական Ընկերութեան ազդը

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ
ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երեկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութենից կողմէ մեզ հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ԲԱՐԻԶ, 11 Սեպտ.— Զօր. Քուրոբաթքին կը տեղեկացնէ թէ, Քուրոբքի մեծ գործունէութեան մէջ է Մուքտէնի հիւսիս արեւելեան կողմը և մարէշալ Օյամայի զօրքերը կը հաշուէ 400,000։

ԼՈՆՏՈՆ. — Ծովակալ Ուլխօմսքի պատերազմական ատեանի մը առջեւ պիտի քաշուի, Բորթ Արթուր չդառնալու հրամանին անհնազանդած ըլլալուն։

—Մի քանի օր Մանչուրիոյ կուսակալ անուանեց զօր. Հուցէկովան։

—Թոքիոյի անգլիական զինուորական կցորդ զօր Նիչօլսըն, որ հիւանդ է հրաժարեցաւ։

ԲԱՐԻԶ. — Ռուսական քանի մը մարտանաւեր հասան Քանարեան կղզիները և ածուխ առին իրենց սպասող փոխադրանաւերէ։ (Պալթիկի առաջին նաւաբաժինն է ասոր, որուն մեկնումը ամիս մը առաջ ծանուցուեցաւ)։

—Իշխան Ցուշիմա պիտի այցելէ Սէն Լուիի յուցահանդէսը, իբր ներկայացուցիչ Միքատոյի։

«Ատաճառաբոյժ Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ»
Կարդալ Դ. երես

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՎԵՐԿՈՆԸ 144

ԵՐԿՈՒ ՕՐՈՐՈՑՆԵՐԸ

ՎԷՊ

ԸՆՏԱՆԵԿԱՆ-ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ

Հեղինակ — Թարգմանիչ
ԷՄԻԼ ԳԻՇՊՈՒՐ — ԳԵՈՐԳ ՍԻՄՔԷՆԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՁԱՅՆԱԿԸ

Բժիշկը խորաձնին ակնարկով մը քննեց նոյն տեղը, և ուրախութեան բացագանչութիւն մը արձակելով,

—Ուրեմն, գոչեց, նոր ապացոյց մըն ալ ձեռք ձգեցի թէ այս կարգի նշանները ժառանգական են և չեն կրնար երբեք ջնջուիլ ժամանակի անցմամբ կամ ուրիշ ո՛և է պատճառով։

Բժիշկին խօսքերը ցնծութեան բարբարոս ճառագայթ մը ցոլացուցին տարաբախտ հօր դէմքին վրայ, բայց նորէն անկարելի եղաւ մաքէն վանել անողոք իրականութիւնը, որ իր բոլոր սեւ գոյներովը կը պատկերանար միշտ իր աչքերուն առջեւ։

Բայց այս միջոցին տեսարանը մէկէն ի մէկ փոխուեցաւ։ Լուիզ յանկարծական կերպով երեւցաւ դրան սեմին վրայ, մազերը ցիրուցան, շնչասպառ և պատանքի պէս ճերմակ։

Տոքթէօր Ժէռվէ, որ իր այս գիւտին վրայ մեծապէս կը հրճուէր,

—Հիմա համոզուեցաք, անառնկ չէ՞, սիրելի՛ Էտուարտ, աղաղակեց յաղթական ժպիտով մը։ Ես այսուհետեւ միշտ պիտի պնդեմ թէ այս երիտասարդը ձեր զաւակը չէ՛, քանի որ չի կրեր իր վրայ Լիւսրոյներու պիսակը...։

Լուիզ, որ մինչեւ սենեակին մէջտեղը առաջացած էր լուռ ու անձայն, հիմա յուզումէն խելայեղ և դալկադէմ,

—Ա՜հ, հեծեց աղիողորմ ձայնով մը, Տոքթէօր Ժէռվէ իրաւունք ունի, այս երիտասարդը Լիւսրոյներու զաւակը չէ՝...։

Պարոն Լիւսրոյ սոսկման ճիչ մը արձակեց և Լուիզի քով վազելով,

—Լուի՛զ... Լուի՛զ, կակազեց, ճի՛շտ է... ճի՛շտ է...։

—Այո՛, ճի՛շտ է, կրկնեց թշուառ մայրը, հազիւ կարենալով ոտքի վրայ կենալ։ Այս իրիկուն ամէն բան պիտի յայտնեմ ձեզ, և, ծնրադիր, ներողութիւն պիտի հայցեմ։ Բայց այս վայրկեանիս ձգեցէք զիս, ձգեցէք որ իմ կսկիծս, իմ սո՛ւգս լամ...։

Ու, այլ եւս չկրնալով դիմադրել այսքան ուժգին հարուածի մը, վշտաչարչար մայրը սկսաւ լալ դառնապէս։

Տոքթէօր Ժէռվէ, որ ամէն բան գուշակած կ'երեւէր, Լուիզի մօտեցաւ յամրաբար, և ցած ձայնով,

—Լուի՛զ, մրմնջեց, չեմ ուզեր որդի գաղտնիքին թափանցել, բայց ըսէ թէ ո՞վ է այս երիտասարդը։

—Զաւա՛կս է, տոքթո՛ր, զաւա՛կս է, գոչեց Լուիզ դառնակսկիծ շեշտով մը, կեանքիս միակ սէ՛րը, միակ յո՛յսը, միակ մխիթարա՛նքը...։

Սա, յուզումէն ու ցաւէն տենդագրգիռ, այտուրները արցունքի թանձր մշուշով մը պատած, բուռն թափով մը նետուեցաւ Լուիզի ցուրտ դիակին վրայ, իր դողդոջ բազուկներովը գրկեց զայն ու անոր դէմքը պարուրեց անկուշտ սիրոյ մը խլ համբոյրներովը, որոնցմով ոգեւորել կը ջանար կարծես իր սրտին այդ վաղաթարշամ ծաղիկը։

Այս սրտաճմլիկ տեսարանը, ուր խոցոտած սրտի մը ամբողջ տառապանքը կը խտանար, մեծ այլայլութիւն առաջ բերաւ բոլոր ներկաներուն մէջ, որոնք մարմարեայ արձաններու պէս քարացած կեցած էին։

Էտուարտ Լիւսրոյ շատ աղօտ կերպով մը սկսած էր ըմբռնել իրականութիւնը, և աչքին ծայրովը Տոքթէօր Ժէռվէի կը նայէր, պաղատալից ու արտօրաշող աչքերով։

Բժիշկը, որ Լուիզի վրայ մեծ հարուած ունէր, իսկոյն Լիւսրոյի մօտենալով։

—Մի՛ յուզուիր, սիրելի՛ս, ըսաւ անլսելի կերպով ցած ձայնով մը, իրիկուան ամէն բան պիտի բացատրէ ձեզ Լուիզ։ Հիմակուընէ մի՛ կասկածիք իր ուղղամտութեան վրայ։

—Բայց եթէ իր զաւակն է այս, ո՞ւր է մերինը, գոչեց Լիւսրոյ անհամբերութենէն եռալով։

—Ինչպէս որ ըսի, յարեց բժիշկը նոյն հանդարտ չեշտով, ճաշպարելու պատճառ մը չունիք։ Քանի մը ժամ վերջը պիտի յայտնուի ձեզ ամէն բան, և այն ատեն պիտի հասկնաք անուշտ թէ ի՞նչ եղած է նաև ձեր զաւակը։

Տոքթէօր Ժէռվէ բռնեց Լիւսրոյի ձեռքէն, ու գրեթէ բռնի, քաշեց դէպի դուռը տարաւ։ Բայց, դռնէն դուրս ելլելու պահուն, յանկարծական յղացում մը ունենալով, ոտիկանապետին դարձաւ, և խիստ փափկանկատ քաղաքավարութեամբ մը,

—Տէր ոստիկանապետ, ըսաւ, կը ճանչնամ ձեր պաշտօնին մեծութիւնն ու դժուարութիւնը, բայց Լիւսրոյ ընտանիքին անունով կը խնդրեմ որ, եթէ կարելի է, հոս ձեր առջեւ անցած պարագաները չարձանագրէք ձեր քննութեան տետրակին մէջ։ Այս իրիկուն խառնուածութիւն մը տեղի պիտի ունենայ և ինքդիրը պիտի լուսաբանուի կատարելապէս։ Եթէ Դատական իշխանութեան օգտակար կէտ մը ըլլայ, անմիջապէս կը հաղորդեմ զայն ա՛ւելորդ պէտք է։

—Ցարդելի՛ Տոքթէօր, պատասխանեց պաշտօնատարը գլխովը խանարհելով, գիտէք արդէն թէ Արդարութեան պարագան է միայն ճշմարտութիւնը ուրեւան հանել և յանցաւորները պատժել։ Քանի որ յանցաւորը մեր ձեռքն է այսօր և իր նպատակն ալ ճշտուած, ինծի չի՛ վերաբերիր գիտնալ թէ գործէն դուրս ի՞նչ անցքեր կամ ի՞նչ խնդիրներ կան։ Ուստի, կրնաք վստահ ըլլալ թէ իմ դատաւորական իրաւասութեանս չպատկանող պարագաներ խպտա հեռու կը մնան իմ պրպտումներէս, և թէ գիտեմ յարգել ընտանեկան գաղտնիքները։

Ու սեղանին վրայէն վերցնելով թղթապանակը և միւս առարկաները, վեհանձնաբար բժիշկին երկնցուց։

Լիւսրոյ և Տոքթէօր Ժէռվէ ընտանեկաւորութեան քանի մը բառ թոթովեցին, և ապա բժիշկը դռնոյս ելաւ սենեակէն, իր բարեկամին թիկը մատ։

Լուիզ կը շարունակէր դեռ լալ և համբոյրներով օծել իր զաւակին փայտացած դիակը, աչքերը արցունքէն ուռած և սիրոյ անաւոր փոթորիկի մը պէս փրփրուն։

(Շարունակելի)

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ԳՈՒԼԷՁ

ԱՃԵԼԱՊ

Հաստատութիւնս ունի մէկէ մինչեւ եօթը տարի տեւող դասընթացքներ Քրիստոնէական Կրօնքի, Բնագիտութեան, Չափագիտութեան, Կենսաբանութեան, Պատմութեան, Իմաստասիրութեան, Տնտեսագիտութեան, Օտար մաներէնի, Հայերէնի, Անգլիերէնի, Ֆրանսերէնի, Նոր կտակարանի, Գունաբէնի և Երաժշտութեան։ Տարեթուղթն է 9 և 10 Օսմ. օսկի։ Ցայտագիրներ կը ղրկուին ձրի, երբ խնդրուին Տնօրէնութենէն։ Ցառաջիկայ տարեշրջանը կ'սկսի Սեպ. 14ին։ Բոլոր ուսանողները ներկայ գտնուելու են այդ օրը կամ այդ օրէն առաջ։ Նորեկ և «պայմանեալ» (միւս անգամ քննել) ուսանողներ իրենց քննութիւններն աւարտելու են դասաւանդութիւնները չկսած։ 5—10

ՈՍԿԻ ՄԻՏԱԼ, ՈԱՐԻՋ 1900

19

ԱՐԵՒԵԼԵԱՆ-ՔԱՐՄԷԼ ԸՆԿ.

ԱՆԱՐԱՏ ԳԻՆԻՆԵՐ ԵՒ ՔՕՆԵԱՔՆԵՐ

ՌԻՇՕՆ-ԼԸ-ՍԻՕՆԻ (Պաղեստին) մեծ մառանցքէն

ԱՄԷՆ ՏԵՂ ԿԸ ՄԱԽՈՒԻ. — ԳՐԱՍԵՆԵԱԿ ԵՒ ՄԳԵՐԱՆՈՑ

Ղալաթիոյ Քարափը, Սիրէ Ֆրանսէզ, թիւ 145—147

Բարիզի բժշկ. կամաւոր բրոֆէսէօր Ժ. ԲՈՒՇԷԻ
Պոռտոյի գիտական Կամաւոր Բրոֆ. ԿԱՅՕՆԻ
Համալսարքի քաղաքապետութեան քիմիագէտ Ս. Ի. ՆՕՔԻ և այլ նշանաւոր գիտուններու վկայութեամբ,

ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ

ԲՆԱԿԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՂ

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ



ՎԱՃԱՌԱՆԻՇ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆ ՊԱՐՏԻԶԱԿ

25ՐԴ ՏԱՐԵՇՐՋԱՆ

Վարժարանը, իր 25 ամեակին առութիւնով վերակազմուած նոր և լաւագոյն կարգադրութիւններով, կը բացուի Դշ. օր, Սեպ. 7ին (Ն. Տ.)։ Առեւտրական ուսումներ մեծ տեղ կը բռնեն բարեփոխեալ Ծրագրին մէջ։ Վարժարանին Ուսանող Ընթացքը 6 ամեայ է, 2 տարի Նախապատրաստական և 4 տարի ալ Վարժարանական կարգերու համար։ Ուսուցչական Մարմինը կը բաղկանայ հմուտ և փորձառու ուսուցիչներէ, որոնց 5ը գոլէճներու ընթացաւարտներ են և 1ը համալսարանական։ Առողջական տեսակէտով Վարժարանին դիրքը անզուգական է։ Իր յատուկ բժիշկը մօտէն կը հսկէ աշակերտներուն առողջական վիճակին վրայ։ Տնօրէնը և ուրիշ 4 գիշերօթիկ ուսուցիչներ, որոնք Վարժարանին չենքին մէջ կը բնակին, մօտէն կը հսկեն աշակերտներուն վարք ու բարքին վրայ։ Վարժարանին տարեմուտն է 16 Օսմ. օսկի, որուն կէսը Սեպտ. ի սկիզբը վճարելի է, եւ միւս կէսը՝ Ցունվ. ի վերջերը։

ԾԱՆՕԹ.— Կ. Պոլիսէ եկող հին և նոր աշակերտներ կրնան կիս գինով Հայաստ-Փաշայէն երկաթուղիով Իզմիր գալ, դիմելով մինչեւ Օգոստ. 18/31 Պայազը-Հաուս, Գրիգոր էֆ. Շահպազեանի։ Վարժարանին նոր Ցայտագիրը ստանալու համար դիմել Մր. Ո. Ո. Բիթի, Պայազը Հաուս, Կ. Պոլիս։

7—12

ՏՕՔԹ. ԵՈՐԿԻ ԱՆԹՈՆԻԱՏԻ

Վկայեալ

ՎԻԵՆՆԱՅԻ ԲԺՇԿ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԷՆ

Հիւանդ կ'ընդունի, ամէն օր, եւրոպական ժամը առտուան 8էն մինչեւ իրիկուան ժամը 9, Բերա, անգլիական դեսպանատան մօտ, Սէրգիս փողոց թիւ 20 տունը։

Գաղիական և մորթի հիւանդութեանց մասնագէտ է և Վիեննայի մէջ իր երկարամեայ պաշտօնավարութեամբ ստացած է ճարտար փորձառութիւն մը և իրեն դիմողները կը դարմանէ գիտական վերջին պահանջումներով։

Գաղիական և մորթի հիւանդութիւններէ զատ ուրիշ ախտերէ վարակեալները չի դարմաներ։ 50—13

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՄԵԽԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Ի ԲԱՆՆԱԼԹԻ

48ՐԴ ՏԱՐԵՇՐՋԱՆ

ՎԱՐԺԱՐԱՆՍ վերսկսելու կը բացուի 1/14 Սեպտ. 1904։

ՎԱՐԺԱՐԱՆՍ ունի՝ արդի երկրորդական դպրոցներու (école secondaire moderne, Realschule) ծրագիրը՝ միջավայրիս պիտոյիցը յարմարցուած։

Լեզուներ.— Հայերէն, Տաճկերէն, Գաղղերէն, Գերմաներէն, Անգլիերէն։

Գիտութիւններ.— Ուսողական, Բնագիտական, Բնապատմական, Պատմական (կ'ուսանղուին Գաղղ. և Գերմ. լեզուներով)։

Առեւտրական՝ Աշխարհագրութիւն, թուաբանութիւն, թղթակցութիւն, (Գաղղ. Գերմ. Անգղ.)։

Ուսուցիչներ. — Ներքին և արտաքին՝ 20 ուսուցիչներ պիտի դասախօսեն։

Վ. Ա. Ր Ի Զ

Հ. ԳԱԲՐԻԷԼ Ծ. Վ. ՄԷՆԷՎԻՇԵԱՆ

8—20

Ս. ՎԱՅՆՊԷՐԿ

ԿՐԱՄՕՖՕՆԻ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Բերա, Թեֆֆէ թիւ 474

ՄԱՍՆԱՃԻՒՂ

Պոլիս, Էսկի Զապթիէ, Գօճամանի Օղլու խանի կից

Դիւրութիւն մը ընծայելու համար իր յաճախորդներուն, որոնց համակրութիւնը շահած է, Պոլիս Էսկի Զապթիէի մօտ մասնաճիւղ մը բացաւ, ուր կը ծախուին մասնաւոր հանգիստներու կողմէ լեցուած կրասֆոֆնի գլաններ, մեքենաներ և ալաֆրանկա ու ալաթուրֆա բլաֆներ։ Նաև լուսանկարչական գործիներ, էլեքթրիական թաղիքներ և ապակիներ ամէնէն լաւ տեսակէ, Լոմիքեր գործարանին ապակիները և զոյգ դիտակներ։ Մասնաճիւղը դիմող յաճախորդները չատ գոհ պիտի ըլլան ապրանքներուն գինէն և ընտիր տեսակէն։

36—4

Լ'ԻՒՆԻՕՆ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄ ԻՂՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱԸ

1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷՔՍԻՍ ԴԷԼԷՆՄԸՂ

Մերքեզի իսարեսի — Բարիզսի, Վանեսմ մեյսանքնեսա 9 նիւմերոլը տայիրեի խուսուսիէրեանսի

ՀԱՐԻՒ ՇԻՒՊՈՒՆ

Մէրմայէ վէ իհթիեաթ 119,000,000 ֆր.
1903ին թահսիլաթը 25,000,000 »
Թէտիէ օլունան զիյան 284,000,000 »
Սիկուրթայը էմլաքը գէյմէթի 22 միլիառ։

ԷՕՄԻՐ ՇԻՒՊՈՒՆ

Մէրմայէ վէ իհթիեաթ 161,500,000 ֆր.
1903 բրիմ թահսիլաթը 12,000,000 »
Թէտիէ օլունան զիյան 130,000,000 »
Սիկուրթատալանէօմիւբ 278,000.000 »

ՊԱՒ ՇԻՐՔԷԹ կանէզ միւսթա՛ռ չէրտիթ իլէ Թիւրքիստա սիկուրթա գայտ իտէր էՕՄԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ չիւպէսի տախի միւխթէլիֆ տուրլիթաէ վէ խուսուսի էհվէնէ ֆիյաթլարա էօմիւր սիկուրթա իտէր։

ՇԻՐՔԻԹԻՆ ՊԱՆԳԱՄԸ «Օսմանլը Պանքասը» տրը. Թիւրքիա վէ Մէմալիքէ Շարգիյէ իչին միւտիրիյէթը ումումիյէ = Սթամպոլտա, Սուլթան Համամճնտա, Բաթրրմը Օղլու Բասմէր

Միւտիրի ումումիսի — ՍԻՄՕՆ ԲԱՑՍԷՐԼԵԱՆ
Միւտիր մուավինի — ՄԻՀՐԱՆ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ

Ղալաթատա այրուճա պիր Շիւպէսի օլտուղը կիպի՝ Մէմալիքը Մահրուսէնին հէր Թարաֆընտա տախի խուսուսի ամանալարը վար տրը։ 32

ԱՆՈՆՔ ՈՐ

Կ'ՈՒԶԵՆ ԼԱՒ ՊԱՐՈՂ ՄԸ ԸԼԼԱԼ

ԴԻՄԵՆ՝ Խ. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ

Կը դասախօսէ միւզիքով
Խիստ դիւրուսոյց մեթոտով
Կարճ ժամանակի միջոցով
Դիւրամատչելի պայմաններով
Կ'այցելէ նաեւ անոնց տուները
Որոնք կ'ուզեն յատուկ պարի դասերը։

Կը դասաւորուի Դշ. օր 5-6 և Շբ. 10-11 Մեծ Շուկայի Գալաքաճրլարի դռուը Ֆէճճի Սեպուհ աղայի խանումը։ Բերա, Դշ. օր երեկոյեան 11-12 (Ը. Թ.), Կալաթա Սէրայ, Արիթաքի խան (Սիթէ տը Բերա) սաւրիչ միւսիւ Աչիլ Տրաբանասքիի սալոնը։

Ուսուցչին բացակայութեան՝ ներկայացողներէ կը խնդրուի իրենց հասցէն ներփակեալ ներկայացնել։ 10—10

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

ԿԱՑԵՑԱԼ ՄԱՍՆԱԳԷՏ

ԲՕՐԱ, ՍՈՒԹԷՐԱԶԻ ՓՈՂՈՑ, ԹԻՒ 4
(ՓՈԳԱՏԼԵԱՆ ՍՐՃԱՐԱՆԻ ԴԻՄԱՑԻ ՓՈՂՈՑԻՆ ՄԷՋ)

ԱՄԷՆ ՕՐ ԺԱՄԸ 9ԷՆ 5 (Ը. Ե.)

Կիրակի օրերը ժամադրութեամբ

50—21

ԳՕՄԻՍԻՕՆԷՐ ՄԱՌՔԷՐ

Ինա մօտէն և փորձով ալ տեսած ըլլալուս, թէ՝ գաւառները կամ այլուր, չատ մը վաճառականներ, ըրած գործերնէն միշտ գլաս կ'ընեն, կամ չատ քիչ չեն ընելով բնաւ յառաջդիմութիւն չեն ունենար, լոկ՝ կեդրոնին մէջ վստահելի եւ ուղղամիտ մարդ մը չունենալնուն համար։ Ինչպէս չատ մը երիտասարդներ մէկ մէկ մասնագիտութեան կը նուիրուին, ես ալ ուխտեցի պահանջուած ուղղամիտ յանձնակատարն ըլլալ։

Գաւառէն Պոլիս եկայ և յանձնակատար-վաճառական մեծահամբաւ տան մը մէջ 5/6 տարի պաշտօնավարեցի, առ ի փորձառութիւն։

Այժմ, ներածելի և արտածելի ամէն տեսակ ապրանաց յանձնակատարութեամբ կ'զբաղիմ, և ինծի սկզբունք ընտրած եմ, ամէն վաճառականի վստահելի մարդն ըլլալ։

Ինծի հետ գործ ընողներէն ով որ, գործառնութեանց մէջ. ուղղամտութեան հակառակ ամենափոքրիկ ընթացք մը տեսնէ, իբր պատուոյ տուգանք՝ պարտաւոր պիտի ըլլամ հրապարակաւ խոստովանելու և 10 ոսկի հատուցանելու ազգային հիւանդանոցին։

Ինծի հետ գործ ընել փափաքողներուն յապաղութիւն Բանսեներմանի կամ ի հարկին երաշխաւորի համար, պատրաստ եմ, հրապարակին վրայ բարձր անձնաւորութիւններ ցոյց տալ։

Փոխի փուլը ներփակուած ամէն գործի նամակ պատասխանելի է։

2—3 Հասցէ
Գոմիսիօնէր Մառքէր
Կ. Պոլիս Մահմատիյէ խան թիւ 31

Տէր եւ Տնօրէն
ՅՈՎՀԱՆՆԷՍ Տ. ԳԱՑՍԷՐԵԱՆ.

ԱՓՕՍՊՕԼԻՏ ԻՆՍՊԻՏԻՒՏ

ԳՕՆԵԱ

(Ճեճանեան Վարժարան)

Վարժարանս կ'աւանդէ մեր երկրին մէջ գտնուող Ամերիկեան միւս Գոլէճներուն յար և նման ծրագրով մը, օսմ. հայ., ֆրանս. և յուն. (Ցայներու համար) լեզուները, ինչպէս նաև բնական, բնապատմական, ուսողական, փիլիսոփայական եւն. գիտութիւններ. իսկ իբր արուեստ կ'ուսուցանէ կահագործութիւն, լուսանկարչութիւն, ջուրաներկութիւն։ Սակէ զատ պիտի յարմարուի նաև 3 տարուան ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ մը, ուր մասնաւոր խնամքով պիտի դասախօսուին գործնականապէս. Առեւտրական. Այսխարհ., թուաբ., Տոմարակալութիւն, օրէնսգիտութիւն, վաճառականական և սեղանաւորական գործողութիւններ, պաշտօնական և ոչ-պաշտօնական ամէն տեսակ գրութիւններ, օսմ., հայ., ֆրանս., լեզուներով եւն. եւն. և այս ճիւղին աշակերտները ստիպուած չպիտի ըլլան գոլէճական միւս դասերուն հետեւելու տարակոյս չի կայ թէ այս նորութիւնը որ կը պակսէր մեր մէջ, մեծ օգուտներ պիտի ընծայէ հասարակութեան։ Դիւրերոթիներու դպրոցական տարեթուղթն է 10 օսմ. օսկի. Նոր Տարեշրջանը պիտի սկսի Սեպտ. 11/24ին, աւելի մանրամասն տեղեկութեանց համար գիմել դպրոցին Տնօրէնութեան։

10—4

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Պոլիս, Պանչէ Գարու, Պիճ Պիր Զէօֆէի դիմաց

ԱԻԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը գտնուի Սկիւտար, Բաճարիէ, Տողրամաճը փողոց իր բնակարանը։ Ամէն օր 4—11 դիմել Պոլիս, Պանչէ Գարու, Պին-Պիր-Զէչիսին դիմաց։

Կիրակի օրերը ժամադրութեամբ

17

ԳՐԱԳԻՐ Կ'ՈՒԶՈՒԻ

Վաճառատան մը կողմէ Ֆրանսերէնի և Անգլիերէնի տեղեակ գրագիր մը կ'ուզուի։ Դիմել Խմբագրատուն։

8—5

ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԷՐԼԷՆ

ԿԵԱՆՔԻ ԱՆԱՆՈՒՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

VICTORIA DE BERLIN

ԱԳԱՀՈՎԱԳՐ. ԳՈՒՄԱՐ ՄԻՆՋԵՒ 1903
1,325,000,000 ՖՐԱՆՔ

ՊԱՀԵՍՏԻ ԴՐԱՄ ՄԻՆՋԵՒ 1903
510,000,000 ՖՐԱՆՔ

ՀԻՄՆԵԱԼ 26 ՍԵՊՏ. 1853Ի ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ, ԵՒ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՆԵՐՔԵՒ

ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԷՐԼԷՆ ցամաքային Եւրոպոյ ամէնէն հզօր Ընկերութիւնն է

Ունի պայմաններ զարմ Թուրքիոյ մէջ գործող ընկերութեանց և ոչ մին կրնայ կատարել։ Զոր օրինակ, 30 տարեկան անձ մը 25 տարուան տեւողութեամբ խառն (Mixte) ապահովագրութեան մը համար առաջին երեք տարիները պարտի վճարել 424 ֆր., երրորդ տարիէն 10 % էն սկսելով մինչ 66 % կը դեղջուի վերջին տարին, որով ընդհ. վճարածը կ'ըլլայ 6255 ֆր. և առաջին օրէն արդէն իրեն տրուած 10000 ֆր.ի Ապահովագրական պայմանագրով կ'ստանայ ճիշդ 10000 ֆր.ը, որով զուտ չահ ստացած կ'ըլլայ 3745 ֆրանք։ Բոլորովին անջնա ժողովրդական ճիւղ մըն ալ ունի շաբաթական վճարումներով և առանց բժշկական քննութեան։

Աճմրցելի ԹԱՐԻՖԱՆԵՐ զուակաց Ապագայի Ապահովագրութեանց

ԱՐԿԱԾԻ ՃԻՒՂ

Ապահովագրութիւն ՇՈՓԵՆԱՒԻ, ԵՐԿԱԲՈՒՂԻ, ԹՐԻՆԷԼի, ԹՐԱՄՎԱՅԻ եւն. արկածներու դէմ, այնարհիս ամէն կողմը և ամբողջ կեանքի՝ տեւողութեան ժամանակ, օրինակի համար՝ շաբաթականի՝ փոքր վճարումով մը, այսինքն ՄԷԿ ՖՐԱՆԿՈՎ; և վճարելի մի իսկ մէկ տարուան համար (որ կ'բնէ 52 ֆրանք) այսպէսով ամբողջ կեանքին մէջ ապահովագրուած կ'ըլլայ 10,000 ֆր. մահուան պարագային, 15,000 ֆր. արկածէն յառաջ եկած անկարողութեան պարագային, և օրական հինգ ֆրանք՝ ժամանակաւոր անկարողութեան պարագային։

Տեսուչ՝
ՅԱՐՈՒԹԻՒՆ Մ. ՓԷՋԷՃԵԱՆ

Ընկերութեանս դրամատուն է՝ ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆԿԱ. ի Պոլիս.= ՓՈՒԷՏԻ ԼԻՕՆԷ, ԳԵՐՄ. ԿԱՅՍ. ՊԱՆՔԱՆ
ԼԻԱՋՕՐ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒՑԻՉ՝
ՄԻՀՐԱՆ ՍԻՆԵՄ-ԴԱԼԳԱԼԵԱՆ
Պոլիս Դարբրհրօղլու խան թիւ 45 եւ 45 bis